Ն՝ 648 — 1879 ՕԳՈՍՏՈՍ 30 ԲԵՆԶԵՆՊԻՀ — ԲՈՒՍԲՈՒՇԱՅԻ ՄԷՆԻ

ԹԷՐՃԷՍԱՆԸ ԷՖԲԵԱՐ

ՄԻԱՍՏԷՄ ԲՈԼՈՐՏԻՑԻ ԻԼՄԻՑԷ ՎԷ ՄԻԼԼԻՈՆ

ՎԷՔ ՍԱՀՄԱՆԻ ՃԱՄԻ ԵՒ ՎԱՃԱՌՔԱ ՏԵՂԻ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԷԼԱՐԸ
Մէջիտիյէ 20 ղրուշտան
ԱՄԱՍՊՕԼ ԽԶԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . 100 »
Իւչ այլըգ . . . 55 »
ՎԻԼԱՅԱԹ ԽԶԻՒՆ
Բօսթա իւէ իրսալ օլունճաղլար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 ղրշ.
Ալթը այլըգ . . . 120 »
Իւչ այլըգ . . . 60 »

Մէջիտիյէ 1 ղրուշ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԷԼԱՐԸ
Պէհէր սաթըրը իչիւն
1 վէ 2 վէ 3 իւնճի սահիֆէյի 5 ղրշ.
4 իւնճիւ սահիֆէյի . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 յէ 3 կէտէ սահիֆէյէրը, 6 ղրշ.
4 իւնճիւ սահիֆէյի . . 4 »
Ձիյատէ միւտաէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվատտը նաֆիայա տայիր պէնալէր մէճճանէն զապտլ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայանաղ։

Մէջիտիյէ 1 ղրուշ

Իտարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիլէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեաֆֆէյի մէքթուպլարը տախի անը նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էր։

ԱՂՕԹԱՆԷ 30 ՕԳՈՍՏՈՍ

ՍՕՆ ԻԽԹԱՐ

Թաչրա ապօնէլէրիմիզին ապօնրման պէտէլէրինի թէսվիյէ իլէմէլէրի զէմբընտա տէֆթէլէ իլան օլունմուշ իսէ տէ, պաղը մահալտէ պուլունան ապօնէլէրիմիզ հիսապլարընը էլան թէսվիյէ իլէմէմիշ օլարէլարընտան։ Վէ պու հիսապլարը ասէմի թէսվիյէսի՝ իտարէմիզճէ զարարը քիւլլիյի մուճիպ օլտըզընտան, պու իլանընմըզը հավի օլան նուսխէմիզին մէրգումա ապօնէլէր էէտինէ միւվասէլէթինի միւթէգագիպ բօսթանընն պու թարաֆա հարէքէթ վէ վիւրուտինտէ եինէ հիսապլար թէսվիյէ օլունմուշ պուլունմազ իսէ ղազէթալարընն իրսալի մաէթթէսիֆ վէ պիլ մէճպուրիյէ թաթիլ օլունճաղը իլան օլունուր։

Քէզալիք սապգը վէճհ իւզրէ, պիր եըլըզ ապօնէ եազընան զէվթա «Բազմ էֆէնտի իլէ Ֆէլթաուն պէյ» նամ էյլէնճէլի հիքայէտէն իգրամիյէ օլարագ պիրէր նիւսխէ վէրիլմէքտէ տէվամ օլունտուղու տախի պէթէքքար իխթար օլունուր։

ՀԱԼԸ ՀԱՁԸՐ

Լօնտրատան ալընան խապէրլէր՝ Ինկիլթէրրատա էֆքարը ումումիյէթինն Աֆղանիսթանընն ալէյհինտէ պէօյիւք պիր հէրէճանտէ օլտուղունու կէօսթէրիյօրլար։ Լօնտրա զազէթալարընն էքսէրատի Ինկիլթէրրա հիւքիւմէթինի, չինտիտէն Աֆղանիսթանա իլանը հարպ իթմէկէ թէշվիգ իթմէքտէ տիրլէր։

Հինտիսթանտան ալընան խապէրլէրէ կէօրէ, Աֆղանիսթանտաքի վուգուատի կիթտիքճէ քէսպի էհէմմիյէթ իթմէքտէ օլուպ, էրպաղը իսթիլալ քեապիլ գասապասընը թախրիպ իթմիշ, վէ իհթիմալէ կէօրէ, էմիր Եագուպ խան տախի մուզավէմէթ իտէմէյուպ, էրպաղը իսթիլալէ թապի օլմայա մէճպուր օլմուշ տուր։

Հինտ վալիսի Ինկիլթէրրա հիւքիւմէթինին մուհարէպէէ գարար վերմէսինէ պէքլէմէքտիրլր, Աֆղանիսթան հուտուտունտաքի Ինկիլիզ ասքէրինէ քեապիլ իւզրինէ եիւրիւմէք էմրինի վերմիշ տիր։ Պիր բիվայէթէ կէօրէ, Եագուպ խան քէնտիսի Ինկիլիզ ասքէրինին քեապիլէ կիտուպ, էրպաղը իսթիլալը հագգընտան կէլմէսինի թալեպ իթմիշ տիր։

Էկէր Եագուպ խան էրպաղը իսթիլալէ թապի օլմանը իսէ, Ինկիլիզ ասքէրինին քեապիլէ կելիպ իսթիլալը պաասըրմասը բէք գօլայ իսէ տէ, Եագուպ խան էրպաղը իսթիլալէ թապի օլմուշ իսէ, սրթըգ Ինկիլիզլեր պիր իսխիլալ սեմտիւրմէք իչիւն տէյլ, եէնիտէն Աֆղանիսթան իլէ պիր մուհարէպէէ կիրիշմէք իչիւն իլէրլէմիշ օլաճաղլար տը։

Հէր հալտէ Աֆղանիսթանտա ասայիշի իատէ վէ օրատա պուլունտուրուլաճաղ Ինկիլիզ սէֆարէթի հէյէթինին հայաթընը թէէմին իթմէք Ինկիլթէրրա իչիւն բէք միւշքիլ օլաճաղ տըր։ Քեապիլին իւզէրինէ եիւրիւմէքտէ պուլունան Ինկիլիզ ասքէրինին բէք չօղ միւշքիլաթա տիւշար օլմաղտա պուլունտուղու տախի Հինտիսթանտան ալընան խապէրլէրտէն տիր։

Էլհասըլ պու Աֆղանիսթան վուգուատը, Ինկիլիզլերին նամուսունա տօղունտուղու կիպի, պու տէվլէթի բէք պէօյիւք միւշքիլաթա տախի տիւշար իթմէքտէ տիր։ Էն նիհայէթ պու վագտատան պիր պէօյիւք Ասիայի վասատի մէսէլէսինին զուհուրի տախի իհթիմալտէն պայիտ տէեիլ տիր։

* *

Ռուսիա իլէ Ալմանիա վէ խուսուսու իլէ բրէնս Պիզմարգ իլէ բրէնս կօրչագօֆ պէյնինտէքի խուսուսմէթին ըէֆինէ չալըշըլըեօր իսէ տէ, անլաշըլըմըզընա կէօրէ, պու իքի տէվլէթ պէյնինտէ պուլունան խուսուսմէթ հըսսիյաթընն պէր թարաֆ օլմասը միւշքիլճէ կէօրինիյօր։ Ալմանիա կաղէթալարը ալտըգլարը իսթաթաթ իլէ պէրապէր, Ռուսիանընն ալէյհինտէ լիսան գուլանմագտան հիչ պիր վէճհ իլէ վազ կէչմէմէօրլար։

Անճագ բրէնս Պիզմարգ իլէ բրէնս կօրչագօֆուն պէյնինտէքի խուսուսմէթին տախի նէտէն կէլտիյի անլաշըլըմայօր։ Պու խուսուսմէթին չախսի պիր շէյ օլմաեաճաղը ֆիքրինտէյիզ, պու իքի տիբլօմաթ պէյնինտէքի խուսուսմէթ՝ իքի տէվլէթ պէյնինտէքի խուսուսմէթին պիր նիւմունէսի հիւքմունտէ տիր։

Բրուսիա իլէ Ֆրանսա պէյնինտէ վուգու պուլան մուհարէպէտէն պէրու, Ռուսիա իլէ Ալմանիա պէյնինտէ խուսուսմէթ հըսսիյաթը պուլունտուղու սեբեպլէնմէքտէ իտի. արթըգ պու տէֆա պուխուսուսմէթ հըսսիյաթը պիւսպիւթին մէյտանա չըգմըշ օլտուղունու, պու իքի տէվլէթ պէյնինտէ պիր մուհարէպէ վուգու պուլմաըգճա, խուսուսմէթին էօնիւ ալընմայաճաղ կիպի կէօրիւնիյօր։

* *

Ավսթրիա ասքէրի մուգավէմէթ կէօրմէքսիզին, վէ հիչ պիր միւշքիլաթա ուգրամազըզը, Եէնի Բազարա իլէրլէմէքտէ օլուպ, մուգավէմէ իլէ թային օլունան մէվզըէրի պիրէր պիրէր իշղալ իթմէյէ պաշլամըշ տըր։

Ցինէքի հալը հազիրըմըզտա Գարատաղն կոսինա վէ Բլավայը ալտագ իւզրէ, Ավսթրիա իլէ իթթիֆագ իթտիյինի, վէ պունուն մուխթարալարընը եազմըշ իտիք։ Ցիւն կէլէն թէլէկրաֆնամէլերտէ մաէրմէմունիյէ կէօրիյօրուղ քի, Գարատաղ թայինի հուտուտա գօմիսիօնու գըշը թէգարրիւպի վէ Պաղը Ալինին մէղքիւր իրի մէվզրի վերմէք խմէմէմէսի իւզրինէ, պունլարընը թէսլիմի մատտէսի կէլեճէք մայիս այընա գատար թէէխիր իթմիշ տիր։

Պու մէսէլէնին եէնի Բազար մէսէլէսի իլէ գարըշարըրըմասը սուլհ ու ասայիշի իսթէյէնլէր իչիւն բէք էյի պիր հարէքէթտիր։

Եէնի Բազար մէսէլէսի, պէօյէ մէսէլէլեր իլէ գարըշարըրըմասընը հալտէ, սուլհէն պիրթէպիլեճէք տիր իթիգատընտայըզ։ Չիւնքի Արնաուտալար Եէնի Բազարընն իշղալընա միւմանատի իթմէք ֆիքրինտէ օլմատըգլարը կիպի, Եէնի Բազար էհալիսի տախի Արնաուտալարտան մուավէնէթ կէօրմէտիքճէ, մուգավէմէթ իտէմէզլեր։

Պունուն իլէ պէրապէր, շայէտ Արնաուտալարուն պաղը թարաֆլարընա մուգավէմէթ արզուսու ույանմըշ միւլահազասը իլէ, պուրատա պուլունան Արնաուտ մէպուսլարընտան պիր գաչընն՝ պունուն էօնիւնիւ ալմագ իւզրէ Արնաուտալուղա ազիմէթ իթտիքլերի սուբէթը մէվսուգէտտէ խապէր ալընմըշ տըր։

* *

Պու կիւնլերտէ զուհուր իտէն միհիմմի հավատիսին պիրի տէ՝ Ֆրանսա վէ Ռուսիա թարաֆընտան գօնֆէրանս ագտը թէքլիֆ օլունմասը մատտէսի տիր։ Ֆրանսա տէվլէթի եալընըզ Եունան մէսէլէսինի հալլ իթմէք իւզրէ պիր գոնֆէրանսըն ագտընը թէքլիֆ իթմէքտէ, վէ Ռուսիա տէվլէթի պու գոնֆէրանսըն ումումի պիր սուբէթտէ օլուպ, Պուլկարիսթան իլէ Ռումանիա վէ Դարատաղ հուտուտու մէսէլէլերի տէ վէ սայիր պաղը մուալլագ մէսէլէլերին տախի պու գոնֆէրանս թարաֆընտան հալլ օլունմասընը իսթէմէքտէ իմիշ։

Եունան մէսէլէսինին հալլի իչիւն պիր գոնֆէրանսըն ագտը Ֆրանսա թարաֆընտան չիմտի թէքլիֆ օլունմայուպ, էվվէլտէն թէքլիֆ օլունմուշ պուլունտուղու կիպի, Ռուսիա տախի պու մէսէլէլերին հալլի իչիւն, պիր գոնֆէրանսըն ագտընը խայլը վագթատան պէրու թէքլիֆ իթմէքտէ տիր։ Անճագ Ինկիլթէրրա տէվլէթի պէօյէ գոնֆէրանսլարընը ագտընը գաթիէն ըէտտա իթտիյի կիպի, օ պիր տէվլէթլեր տախի գապուլ իթմէքտիր։

Պինաէն ալէյհ տէֆտաթլէ ըէտտա օլունմուշ օլան պիր թէքլիֆին չիմտի գապուլի միւմքին օլամաեաճաղընտան, Ֆրանսա վէ Ռուսիա կէրչէքտէն պէօյէ պիր թէքլիֆտէ պուլունմուշ օլաճաղը տախի, պիզ պիր գոնֆէրանսըն ագտ օլունաճաղընա ինանամըզը։

ԹԷԼԷԳՐԱՖ

Աէտոն Հավաս

Լօնտրա 10 սեպտեմբեր

Մ. Կասաբոթօն Էվրօրանը զարատիհէթինէ ապամէթ իթտի։ Հինտիսթան ումուրը նազրը լօրտ Գրանսբուգ լօրտ Պիգնսֆիլտ իլէ պիր միլգաթ իթմիշ տիր։

Տէյլէ Նէ-ՂԿազէթասընը Ֆօմպայտան ալտըգը պիր թէլէկրաֆտա թօռճու վէ բէյասէ պիր ֆիրգա Ինկիլիզ ասքէրինին, Շութար Կարատանա ազրու հարէքէթ իթտիյի, վէ եէնի թօռճու ասքէրի մուվասէլէթինէ մունթազը պուլունտուղու իխտար օլունմուշ տուր։

Մէնդիկ Բօռ կազէթասը Բէլթէրսպուրկտան ալտըգը պիր թէլէկրաֆա թէվֆիզէն տէյօր քի, գօնթ Շուվալօֆ Ռուսիանընն ումուրը տախիլսէ վէ խարիճէյէ տինճէ պիր գարարը ղապի իթթիխաղ իտէճէք տիր։

Բարիզ 10 սեպտեմբեր

Տէրսաատէթ Ֆրանսա սէֆարէթխանէսի իքինճի սընը քեաթիպի Մ. Ֆուրշոնընն ճէնազէ ալայը պու կիւն իճրա օլունմուշ տուր։

Սալթանաթը Սէնիյէ սէֆարէթխանէսինին պիր ճիւմէ մէմուրինի մէզքիւր ալայտա հազը իտիլէր։

Բէթէրսպուրկ 10 սեպտ

Ռուսիանընն պէօյիւք տիբլօմաթլարընտա պիր թէպլատուլ վուգու պուլաճաղընա տայիր վերիլէն հավատիսին ասլը եօք տըր։

Սոֆէյնոք էյալէթինտէ քեպին Վիազմա շէհրինտէ իքի եիւզ խանէ (հապսխանէյէրտէ պէրապէր օյարագ) միւհիմմէրէգ օլմուշ տուր։

Լօնտրա 10 սեպտ.

Պօմպայտան չու թէլէկրաֆի եազըմըշ տըր։

«Աֆղանիսթանտա խեան բէյլէր բէյ թէվֆսիս իտիյօր։ Իլէրիյէ տօղրու եիրիմէքտէ օլան Ինկիլիզ ասքէրի, պու ըսեանը թէպքին իթմէք իչիւն քիֆայէթ իթմէկ։

Վիէննա 10 սեպտ.

Գարատաղ պէյի եարընն Վիէննատան հարէքէթ իտէճէք տիր։

Աէտոն Ռիֆիէր

Լօնտրա 11 սեպտեմբեր

Ինկիլթէրրա տէվլէթի՝ Օսմանը մուհաֆիզլերի ալէյհինտէ իճրա օլունան սուլի մուամէլէթատան տօլայը, Շարլի Ռուվէլի մէմուրլարը նէպտիտ թէպլիղատը միւէսսիրլիսինի թէճտիտ իթմէք իւզրէ, Ֆիլիպպէտ ժենէրալ գօնսօլոսը Մ. Միշէլ էվ. վէրմիշ տիր։ Մ. Միշէլ տախի Պուլկարիսթան իլէ Ռումանիա վէ Դարատաղ հուտուտու մէսէլէլերի տէ վէ սայիր պաղը մուալլագ մէսէլէլերին տախի պու գոնֆէրանս թարաֆընտան հալլ օլունմասընը իսթէմէքտէ իմիշ։

Ինկիլթէրրա ատվէթի՝ Օսմանը մուհաֆիզլերի ալէյհինտէ իճրա օլունան սուլի մուամէլէթատան տօլայը, Շարլի Ռուվէլի մէմուրլարը նէպտիտ թէպլիղատը միւէսսիրլիսինի թէճտիտ իթմէք իւզրէ, Ֆիլիպպէտ ժենէրալ գօնսօլոսը Մ. Միշէլ էվ. վէրմիշ տիր։ Մ. Միշէլ տախի Պուլկարիսթան էհալիսի թէպքին իթմէք իւզրէ, պիր մէքթուպը բուհանի նէշր իթտիյինի Ինկիլթէրրա ատվէթինէ լիսար իթմիշ տիր։

Ինկիլթէրրա ատանանմասը Ամրալ Հորնպիինին գօմանտասընտա պուլունտուղու հալտէ, իրպու չէհրը էֆրէնտի զարքընտա Գրըզրըզա կիտէճէք, վէ կէլէճէք այ տախի Մալթաեա ազիմէթ իլէ գըշընը օրատա գալաճաղ տը։

Ինկիլթէրրա ատվէթի եէնի թանվալ օլունան ուսուլը մուհաֆիզ նիզամնամէ լայէհասընը թէպտիգ իթտիրմէքտէ տիր։ Լայէհայի մէզքուրընին էքսէր նօգթալարընը ֆէբրէ-ճէ-նէմարա թէվֆուգ իթմէտիյի անլաշըլըմըշ տը։ Էպ ճիմէ զընապի հիւքմիւն՝ թէրճէման հազը պուլունտուղու հալտէ վիրիլէպիլճէյի մատտէսինէ կիրիպ օլունմուշ տը։ Բէյնի մահքէմէ իլէ գօնսօլարընը պէնինտէ տօղրուտան տօղրույա մուխապէրէս, եանի վալի վասէթասը իլէ մուխապէրէ ուսուլինին լայվընա տա իթիրազ օլունույօր։ Էլդասը Ինկիլթէրրա՝ մէհքէմէնին եէնի խարճլարընա տա իթիրազ իթմիշ տիր։

Հէր նէ զատար Ալէքսանիա վէ Բուսիա իմբէրատօրլարը մուախտարլին միւզաքաթ իթմիշ, վէ բրէնս Պիզմարգ իլէ բրէնս Կօրչագօֆ պէյնինի թէէլիֆ իթմէք վէ միւզաքաթ իթտիրմէք իչիւն թէչէպպիւսատ իճրա օլունմուշ իսէ տէ, պու կիւնքի զազէթալարը Ալէքսանտրա ալէյհինտէ չէտիտ իւլ մէպ պէնտէրի հավի տիրլէր։

Վիէննա 10 սեպտեմբեր

Հիքմէթ վիրուա խէն պիր թէլէկրաֆնամէյէ կէօրէ, Ավսթրիա ասքէրի միւշքիլաթա թէճտիտ իթմէքսիզին Բրիբօշ նամ մէվգիի թուրմուշ տուր։

Ավսթրիա ասքէրի Եէնի Բազարընն ապիր ճիհէթլերինէ իէրիրլեյօրլար։

Վիէննա 10 սեպտեմբեր

Գարատաղ թահտասի հուտուտ գօմիսիօնու 1880 սէնէի միլատիյէսի մայիսինին 15ինճի կիւնիւնէ գատար թամիլի իշղալ իլլիմշ տիր։

Մէզքիւր գօմիսիօնուն թամիլի իշղալընա սէպէպ, գըշընը թէկարրիւսինտէն մատտա, Կուրնա վէ Բրանընն Գարատաղա թէրբի Պաղը Ալի Թարաֆընտան բէտտա օլունմասը իւզրինէ, Գարատաղ բրինսինին Ռուսիա իմբէրատօրունուն թէվատսուսընը բէճա լյէմէսի տիր քի, պու տախի թէէխիրէ պաշդաճա պիր սէպէպ օլմուշ տուր։

ՏԱԽԻԼԻՑԷ

Պու կիւն Ռուսիա իմբէրատօրը Իքինճի Ալէքսանտր հազրէթլերինին եէվմի մախսուսը օրտագ միւլապէսինէ, Օսմանը գարաղոլ սէֆինէսինտէն թօքբար ատըլաճաղը կիպի, զաթը հազրէթը Շէհրիյարի պաշ եավերի՝ պէրաի թէպրիք Ռուսիա սէֆարէթխանէսինէ ադիմէթ իտէճէք տիր։

Քէզալիք Ռուսիա սէֆարէթխանէսինտէ քեպին քիլիսէտէ տախի պու միհնասպէթլէ պիր դուտտասը շէրիֆի թագտիս օլունուպ Ռուս միլէթպէրանընա տա սէֆարէթխանէտէ պիր զիյաֆէթ վերիլէճէք, վէ ագշամ Պէյոլու քէրէ բիացասընտա մէզքիւր սէֆարէթխանէյէն բիշկեահը գանտիլլէրլէ ասնատրլաճաղ տը։

—Ինկիլթէրրա սէֆիրի Սըր Լայարտ հազրէթլերի Սուրիա սէվահիլինէ ադիմէթ իտէճէյի հասէպիյլէ, տիւն Եըլտըզ սէրայընա լիէճիւլ վէտտա ադիմէթ իթմիշ, վէ պատէհսու պաշ վէքիլ վէ խարիճիյէ նազրը բաշլարը հազրաթընա տախի սահիպլանէլէրինտէ բէսմը վէտտայը իյֆա իթմիշլեր տիր։

—Մէսէլէի Եունանիյէնին թէսվիյէսի իչիւն Ֆրանսա տէվլէթի թարաֆընտան պիր գոնֆէրանս թէքլիֆ օլունտուղունա տայիր Ֆոր պէ-Ֆոֆրընն վերմիյի հավատիսի Մաթպուսաթ իտարէի պէհիյէսի գաթիէն թէքզիպ իտիյօր։

—Իթալեա տէվլէթի թէպասընտան Սօսիէթէ ժենէրալ Օթոման պանգասընին տիրէքթօրը Մ. Սալոմոն Ֆէրնանտէզ թէպտիլէն իքինճի բիւթպէմէճիտի, վէ եէնի տիւնեա Տիմիթրաքի էֆ. յէ իւչիւնճի բիւթպէ Օսմանի նիշանլարընտան պիրէր գըթասը իհսան պույրուլմուշ տուր։

—Պու կիւնքի Վէքթ եազրեօր քի, մէհհաֆիրինի Զէրքաէսէնին թահգիգի ահվալի իչիւն իրմիտ վէ Ատա բազարը թարաֆլարընա ադիմէթ իթմիշ օլան չէհր էմանէթի մէճլիսի իտարէ բէյիտի իպրահիմ պէյ պու քէրրէ իքմալը մէմուրիյէթլէ Տէրսաատէթէ ավատէթ իյտէմիշ տիր։

Վէքթ, միրի մուամիլէյի Զէրքէսէրին թահգիգի ահվալի իչիւն օլ թարաֆա կիթտի տիմէսիյլէ նէ տիմէք իսթէտիկինի պիզ անլայամայօրզ, անճագ պիզիմ պիրտիկիմիզ՝ մուամիլէյի Իպրահիմ պէյ մահալը մէզքիւր Զէրքէսէրինին մէզալիմ վէ խապասէթլերի ալէյհինտէ վուգուա կէլէն թէէէքքիյաթը թահգիգ ու թաստիգ իթմէք վէ թէտապիրի մուէսսիրէ իթթիխաղ իյլէմէք իչիւն կիթմիշ տիր։ Վէ Վէքթը պու մէմուրիյէթի թաղէիր իտուպ տա Զէրքէսէրին Ռուսիայա հվալէ իչիւն տիմէսի շայանը թաաճճիպ տիր։ Պիր տէ մէզքիւր կազէթա, իպրահիմ պէյ իքմալը մէմուրիյէթէ իտուպ տավտէյի իթմիշ տիր տէյօր։ Էկէր մուամիլէյհին հալիզ օլտուղու մէմուրիյէթի պիզիմ պիրտիկիմիզ կիպի իսէ, Իպրահիմ վէ Ատա Բազարընտան ալարդըմըզ, խապէրլէր՝ պունուն ատէմը իքմալինի կէօսթէրիպ, հիչ պիր թէէսիր վէ ֆահատէսի կէօրիւմէտիկինի վէ թէտաարիյամ ու մէզալիմին էլան պագը օլտուղունու իշար ու թէպլիղ իտիյօրլար։

Պինաէն ալէյհ նէմլը մէճ-ռէյէր տէնեճէք եէրտէ նէմլը սէյահաթ տէնեճ ճայիզ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Ալմանիա Սէֆիրի Մ. Հայֆէլտ հազրէթլերի՝ տիւնքի կիւն Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերինէ պիր թէղքէրի մախսուսէ իրսալ իտէրէք բրէնս Պիզմարգ հազրէթլերինին թալիմաթը մուճիպինճէ, Ալմանիանընն էն պիրինճի ալիմէրիստէն օլուպ Պերլին Տար իլ Ֆիւնունու էրմէնի լիսանը հօճասը պուլունան Մ.

Սախաու իչին միւշարիլէյհ Սրբազան հազրէթլերինտէն ումումա առաջնորդլարա խիթապէն պիր թավսիյէնամէ թալէպ իթմիշ տիր։

Մալիմ օլտուղու վէճհէյէ միւշարիլէյհ Սրբազան հազրէթլերի, կէչէն կիւն Մ. Սախաունուն Բաթրիգխանէյէ վուգու պուլան գիյարէթի էանասընտա մուալլիմի մուամիլէյհէ պիր թավսիյէնամէ վերմիշ օլտուղլարընտան, ուգուն հալլ սէֆիր հազրէթլերինէ պա թահրիր տէրհալ թէպլիղ իթմիշլեր տիր։

Մ. Սախաունուն իշ պու սեյեահաթընտան ասըլ մագսէտ՝ կիլիկիատան Ցիարպէքիրէ կիտիպ, պուլունան ասարը ամիգայը վէ պա խուսուս Ցիարպէքիր շէհրինի մուայենէ իթմէք տիր։ Չիւնքի Ալմանիանընն ճօղրաֆիյուն վէ մուալլիմինի մէշհուրէսինտէն Մ. Քիւերթի իլէ Մ. Մօսընընն գավլինճէ Ցիարպէքիր չիմտիքի Ցիարպէքիր օլմայը, ասըլ Ցիարպէքիր Բաղչէ (Գիթիզ) ճիվարընընա իմիշ։ Իմտի Մ. Սախաու օ ճիվարլարը տախի տօղաշըպ խարապէլերի մուայենէ իտէճէք իմիշ։

—

Ցիւնքի կիւն Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերինին թահսիր բիյասէթինտէ Խուռն Ժողով իհթիմա իթմիշ տիր։

Բաղ. ժողով ազալարընտան Ղազարոսեան Սահակ վէ Պալեօզեան Լօզոթէթ էֆէնտիլեր տիւն եինէ խսթիֆանամէ իրսալ իթմիշլեր տիր։

—

Ցիւն ագշամ իւսթիւ Մուչու Ցակոբ սարկաւագը սեպիլի թախլիյէ օլունարագ, զապթիյէ գաբու քեահեաու Ցաստարեան Ցարու Թիւն էֆ. իյէ պերապէր Բաթրիգհանէ յէ կիթմիշ տիր։

—

Եկեղեցական երեսփոխանարատան էքսիլէն 3 ազա եէրինէ տիկեր 3 ազանըն ինթիխապը իչիւն Եկեղեցական Համագումար ժողով տիւնքի կիւն Բաթրիգխանէյէ թէքքար թէէմմիւ իտէրէք գուրայա միւրաճաաթ իթմիշ, վէ Ս. Երուսաղէմ վէքիլի Գեր. Սիմոն Սրբազան էքսէրիյէթը արա իլէ մէպուս ինթիխապ օլունմուշ տըր։

Ցիկեր իքիսի էքսէրիյէթը արա գաղանամատրգլարընտան, թէսավիի արայա (Համեմատական) գարշը վէ պու գուրա կէլէճէք հաֆթա իճրա օլունաճաղմըզ։

—

Էրզրումման վէ մահալը մէվսուգէն ալտըգմըզ պիր հավատիսէ նազարէն, գօմիսէրլեր հազարաթը Վանա ադիմէթլերինի Պայրամ երթէսինէ թէէսիր իթմիշլեր, վէ օգոստոս 17 թարիխի իլէ Պաղը Ալի թարաֆընտան կիտէն պիր եմր միճիպինէ թիւրք վէ էրմէնիլերտէն միրեքքեպ ժանտարմա թէչքիլինէ միւպաշերէթ իյլէմիշլեր տիր։

Քրդի պէյլերի մէսէլէսինէ կէլինճէ, պու պէյլեր էրզրում մէճլիսի իտարէսինին պաղը ադալարը վէ պիր բիվայէթատ տէ վալի բաշա հազրէթլերինէ վէ կէրէք գօմիսէրլեր հաղարթնա Քրդի մէսէլէսի հագդընտա պիրիր թէլէկրաֆ քէշլտէ իտէրէք միւշարիլէյհ հազարաթընն նազարը արզգամ վէ մէրհամէթինի տավէթի իթմիշ օրտուզունան։ Էհալիի փուգարանընի հուգուգու բայիմալ օլմայտասընը նը մէմուլ իտէրիզ։

—

Վանտան եազըլտըզընա նազարէն, Դեր. Երեմիա եպիսկոպոս Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան հազրէթլերինէ պիր մուֆասալ բարօրիմ օրիրալ իտէրէք, մէդքիւր բարօրիմնունուն նէթիճէսինա, իսթիֆասընը պէյան իթմիշ տիր։

ԱՖՂԱՆԻՍԹԱՆ

ԱՆԿԱՕ–ԱՖՂԱՆ ՄՈՒՍՀԷՏԻՍԻ

Քեապիլ ֆաճիէի միւահիշէսի, Ամիրանիսթան մէսէլէսինի Ինկիլիթերրա իշխուն բէք պէտպանթ պիր սուրէթաե օրմոզ իւզրէ, թէքրար մէլզրի պահա գոտու։ Պու վագտա հէր նէ տէրէճէ տա, խի չայանը թէէսուիֆ օլա, վէ պաղը քիմնէլէրի հէր նէ տէրէճէ չայանը իսթիղրաղ կէօրիւլէ, պիր ճիհէթլէ բէք թապիի խի, վէ ազ չօղ պէօյլէ իշլէրաե թէճրիւպէ վէ պասիրէթլէրի պուլունան տաէմիր։ Ինկիլթերրանին իշ պու Ամիրանիսթան մասլահաթնա պէօյլէ պէտպանթ հատիսէլէրե օղրայտաղընը եվվէլտէն թախմին իտէպիլմէքտէ խոիլէր։ Պիրմէմ, օգուրանլարըմըզին խաթրընա գելմէզ մը տըր, եօգսա գելմամիշ մը տըր, ֆագաթ մանիմ տիւր քի կէչէն սէնէ։ Ամիրանիսթան մուհարեպէսի զուհուր իթտիքտէ։ Թերճիմանը Լիֆէոր պաշ մուհարրիրի միւթէվէֆա վարդան պէյ։ Յերսատտէթ կաղէթլարը մուհարրիրլերի միյանընտա հէման եալընըզ օլմագ իւզրէ իսթար քի։ պու մուհարեպէտէ ինկիլթերրա իշխուն չօղ ֆէլաքէթլեր գուհուր իտէպիճէք տիր։ Վէ էնկիլ ինկիլիզ ասքերինին գօլայ գուհուր իտէպիճէք տիր։ Ամիրանիսթանա իլէրիլմէսինէ էմնիյէթ իթմէսի տիր։ Մարիէլիզայի միւշարիէյէնին պու ինկիլթերրա հէման պիրա մուհարեպէտ Ամիրանիսթանը եէնա։ Վէ [illegible] թէպէհհուտիւս սայէսինտէ [illegible] պիր սուհ ատնտամէսի տախի իմրա իթմէէ մուվաֆֆագ օլաու։ Ֆագաթ, պունտան ագտէմ ինկիլիզլերին Ամիրանիսթանտա վագի օլան մուամէլաթընը տէրհաթրը իտէն հէր ատէմ իթիրաֆ իթմէքտէ խոի քի։ ինկիլիզլեր պու տէֆա բէք գօլայ գուրթուլուտուլար։ Նէ Ամիրանիսթան տարաֆի, ատի արաղիէե պէնդէր, վէ նէ տէ Ամիրան ատալիսի։ Միթէմէտտին մէմլէքէթլերին ատալիսինէ պէնդիրիլէպիլիր։ Հուտուտտան Քեապիլէ գաատար հէման պիր ալրդ եօլ վար տըր, վէ ինկիլիզ օրտուսու կիպի, թապիաթըլա աղ մըգտարտա պուլունտաղ օլան պիր օրտու։ էկէր Քեապիլի կիտիպ զապթ իթսէ, արդասը ալչըդ գալտաղտը։ վէ զապթ իթմէսէ։ Ամիրանլար պիլթիւն պիւթիւնէ քէնտի հալլերինէ թէրք իտիմիշ օլտաղընը, նասըլ քի պու տէֆա էօյլէ օլտու իսէ։ Վէ ֆիլ վագի։ Հագիգաթը հալ շու տուր քի։ շիմտիքի Քեապիլ վագասընին տա հա զիյատէ տէշէթլու պիր սուրէթի, պունտան 37 սէնէ ագտամ ինկիլիզլերին վագի օլան Ամիրանիսթան մուհարեպէսինտէ սէ զուհուր իթտի։

Շէօյլէ քի։ 1826 տա Յօսթ—Մուհամմէտ նամընտա պիր Էմիր Քեապիլտէ հիւքմ իթմէքտէ վէ Բուսլարը միւթէֆիգի պուլունմագտա օլուպ։ թախթընտան թարտ իթմիշ օլտուղու Էմիր Շահ—Սուճահ։ Ինկիլիզլերին վէ Լահոր սուլթանընընը մուամէլէսինին նկյաղ իթտի։ Պունտան իւզրինէ, օլ վագթիլար Հինտիսթան գամիմագտամ վէ վալիսի պուլունմագտա օլան լորտ Օգլանտըն էմրի իլէ, պիր ինկիլիզ օրտուսու 1840 սէնէսինին վետարտար այընտա, Պէլուճիսթանտան եկիբիյէրէք Ամիրանիսթանա տախլ օլտու վէ տօղրու Գանտահար իւզրինէ վարըպ։ Շէհրի մէզքիւրիւ զապթ իթտի վէ Յօսթ–Մուհամմէտին օրտուսունու տիւչարը մաղլուպպէյէ իթտիքտէն սօնրա։ օգոստոս այընտա ինկիլիզ պիւարիլէրի Շահ–Սուճանը Քեապիլէ կէթիրիպ թախթընա օթուրթտուլար։ Ֆագաթ իրմէսի սէնէսին (1841) Նոյեմբեր այընտա։ Յօսթ–Մուհամմէտին օպլու իւխպար խանընը թահրիքիյէ։ Ամիրանիսթանտա Ինկիլիզլերե դարշը ումումի պիր խաեան տըր զուհուր իթտի։ Քեապիլէ 8 կիւն մէսաֆէտէ պուլունմուշ է։ 6,000 ինկիլիզ ասքերի պիրլէ 8 կիւն մէսաֆէտէ պուլունան թէլաթտա վէ 20 կիւն մէսաֆէտէ պուլունան Գանտահարտա իգամէթ իթմէքտէ իսի։ Քեապիլտէ պուլունան ինկիլիզ ասքերի։ ասըլարը թէարրուզաթը իւզրինէ Քեապիլ գալէսինէ չէքի մեէ մեճպուր օլտու։ վէ օրտաա պիր թարաֆտան սօղուգտան վէ ամլըդտան վէ միւթէնէվի խասթալըգլարտան թէլէֆ օլարագ վէ տիկեր թարաֆտան գալէնին իչինտէ պիւթիւն պիւթիւնէ մահսուս գալարագ։ միւտտէթի մէտիտ մուդամէմէթինէ սօնրա։ 1841 սէնէսինին սօն կիւնլերինտէ Ամիրան ասըլարընա թէսլիմ օլմագ իւզրէ միւզաքերթա պաշլաար իսէ տէ։ ասըլար ինկիլիզլերին սըր Ուիլերմ Մաք–Նէկթըն ժէնէրալընը վէ պիր երուզ պաշլըսընը գամիլ իթմէլերի իւզերինէ միւզաքերթա գամ օլունտու։ Ֆագաթ թահթը մուհասէրէտ պուլունան ինկիլիզ ասքիրիրէք զիատէ միւզայիդալը պիր հալտէ պուլունտուղունտան, 10–12 կիւն սօնրա, եանի 1842 սէնէսինին յունվար այընտա, նիհայէթ Ամիրանլարա թէսլիմ օլմագա մէճպուր օլտու։ Ինկիլիզլեր Ամիրանիսթանը սերպէսթէճ թախլիյէ իտէճէքլեր իտի, ֆագաթ ագտ օլունան մուգավէլէ խիլաֆընա օլարագ։ Ամիրանլար, Քեապիլի թախլիյէ. տիպ հուտուտա տօղրու կերի չէքիլմէքտէ օլան ինկիլիզ ասքիրինի միւթէմատիէն թագդիպ իթտիրլեր։ Ինկիլիզլերի պերապեր օլան Հինտ ասքէրլերի, ինկիլիզ պայրաղընը թէրբէլ հեր պիրիսի պիրեր թարաֆա ֆիրար իտէրէք գուրթուլտուլար։ Ալ Ինկիլիզլեր իսէ, կերի չէքիլմէքլէ պերապեր, հեր տագիդա Ամիրանլար իլէ մուհարէպէ իթմէյէ մէճպուր օլուբլար ըտը, վէ օրթալըդը գար գաբարմիշ օլմաղա, կիւնտէ անճագ 2–3 սաաթ եօլ երիւսիյէպիլմէքտէ իտիլեր։ Նիհայէթ, ինկիլիզ օրտուսու խայրճա թէլէֆաթ վերտիքտէն սօնրա, Գուրա–Գապուլ կէչիտլերինէ վարը օրտուգտա, Ամիրան ասըլարը կէչիալերին թէրեզերինի եվվէլտէն թումմուշ օլտուղլարընտան, ինկիլիզ ասքերլերի իւզերինէ գուրշուն եաղտըրմաղա պաշլաարլար։ վէ ինկիլիզլեր իսէ սարբ տաղլարընը թէքէսինտէն թէարրուզ իտէն պիր տիւշմէնէ պիթթաղ մուգապէլէ իտէմէյէճէք օլտուղլարընտան, հէման պիւթիւն օրտու թէլէֆ օլտու։ վէ անճագ 36 ինկիլիզ գալտը իսէ տէ, պիր աղ էօթէտէ օնլար տա գաթլ օլունուպ։ անճագ պիր տօղթօր սաղ սէլիմ հուտուտու կէչէրէք Հինտիսթանա ավէտի իտէպիլտի։ Շու բիճաթտա, եիրմի պէն ինկիլիզ թէլէֆ օլմուշ իտի։ Ինկիլիզլերին պու տէհշէթամիզ ֆէլաքէթի, Նաբօլէոն Պոնապարթը Մոսգուտտան բիճաթընը վէ Գրանոբ վէ Վիինա վուգտաթընը տէրիսաթը էթտիրսե կէրէք տիր։

Իշթէ, Ինկիլիզլերին պու պէտպանթլըգլարընը խաթրընա կէթիրէճէք, վէ մէսէլէնին պագը սայիր խուսուսաթընը տախի տէրբիշի նազար իտէճէք օլուրսաղ, պու տէֆաքի գօլայ գօլայ մուզաֆֆէրիյէթլէրինէ էմնիյէթ իթմէք գապիլ օլամազընը նասըլ քի մուհարեպէ Վարդան պէյ տախի էմնիյէթ իթմէմիշ իտի իսէ։ Քեապիլ վագասը պու ատէմի էմնիյէթէ հագդ վերերէք, Թերճիմանը Լիֆէոբրն միւթէվէֆա պաշ մուհարրիրինին ումուրը բօյնթիգլիյետէ էօթէտէն պէրու իպրաղ իթմիշ օլտու։ Ամիրանիսթան էմիրի, էսնահ մուհարեպէտ ինկիլիզլեր իլէ միւնասեպաթտա պուլունմուշ օլան թէպասընը հէր նէվ մէսուլիյէթտէն գուրթարմագ իւզրէ, պու ահնամէնին թասիրդնամէլերինին հինի թաթիսինտէ, անլէր հագդընտա ափվը ումումի իլան իթմէքլիյի։ վէ այնի սէպէպտէն նաչի միւթէհիմ պուլունան թէպասընը հէր նէվ թէհէրիպ ու ճեզատան մասուն թութմագլըզը թէահհիւտ իտէր։

Յունվ– պէնթ.—Ամիրանիսթան էմիրի, մէմալիքի էճնէպիյէ իլէ վագի օլաճագ միւնասեպաթընը, ինկիլիզ հիւքիւմէթինին թավսիեե վէ իրատէսինէ թէվֆիգէն իճրա իթմէքլիյէ մուվաֆֆագաթ իտի։ Ամիրանիսթան էմիրի, ինկիլիզ հիւքիւմէթինին իթթիֆաղ գալմըշ, մէմալիքի էճնէպիյէ իլէ թէահհիւտ ատի ագտ իտէմէէճէք վէ էճնէպի պիր մէմլէքէթլէ մուհարեպէտէ կիրիշմէճէք տիր։ Իշթէ չու չարթըրլա ինկիլիզ հիւքիւմէթի, թէարրուզաթը խարիճիյէճէ գարշը էմիրե ագէշ վէ սիլահ վէ ասքէր իլէ եարտըմ իտէճէք։ վէ պունլար։ Ինկիլիզ հիւքիւմէթինին միւնասիպ կէօրէճէի սուրէթտէ իսթիմալ օլունճագ տըր։ Ինկիլիզ ասքիրի։ խարիճի պիր թէարրուզա զուհուր իտէճէք տիր։ Ամիրանիսթանա տախլ օլուրլար իսէ։ պու մագսէտին հուսուլունտա, եինէ ինկիլիզ թարրազընտա էվվէլքի մահալլերինէ ավտէթ իտէճէք տիրլեր։

4ՆՇ պէնթ.—Ինկիլիզ հիւքիւմէթի վէ Ամիրանիսթան էմիրի միւնասեպաթընտա պու տէֆա տօղրուտան տօղրույա թէէսիս օլունան միւնասեպաթը խարիսանէնին իպգաղը։ վէ էմիրի միւշարիէյինին մէմալիքի հուտուտարընը տտնա միւէսսիր պիր սուրէթտէ մահֆաղա իթմէք իչին։ Քեապիլտէ միւնասիպ մըգտարտա մայէթլէ պիր ինկիլիզ սէֆիրի իգամէթ իտէճէք վէ քէնտի բիւթպէ վէ մուրիյէթինէ միւնասիպ պիր իգամէթ կեահը օլաճագ տըր։ Ինկիլիզ հիւքիւմէթի, խարիճի միւհիմ պիր վուգուատ զուհուրինտէ տէվլէթէ ինինտի մէնաֆիի իչիւն լիզում կէօրիւրքտէ, միւնասիպ մըգտարտա մայէթլէ Ամիրանիսթան հուտուտունա ինկիլիզ միմուրլարը կէօնտերմէէ հագդը օլաճագ տըր։ Ամիրանիսթան էմիրի տտնի քէնտի թարաֆընտան Հինտիսթան դայիմագամը վէ վալիսինին նէզտինէ, վէ Հինտիսթանը, տէվլէթէյէ թարաֆընտան միթիթէիզէն դարարրուշ. ալրըրլաճագ օլան սախր մահէրլերինէ մէմուրլար իլամ իտէպիլէճէք տիր։

5ՆՇ պէնթ.—Ամիրանիսթան էմիրի քէնտի արագիսնտէ իգամէթ իտէն ինկիլիզ մէմուրլարընընն էճնիյէթի չահսիյէլերինի թէահհիւտ իտէր, վէ հագդլարընտա հիւսնիս մուամէլէ օլունճաղընը վատ իլլեր, վէ ինկիլիզ հիւքիւմէթի տախի քէնտի թարաֆընտան վատ իտէր քի, քէնտիսինին կէօնտերէճէյի սէֆիր վէ մէմուրլար, Ամիրանիսթանընն իտարէյի տախիլիյէսինէ պիր վէճէնլի միւտախալէ իթմէյէճէք տիրլեր։

6ՆՇ պէնթ.—Ամիրանիսթան էմիրի քէնտի թարաֆընտան վէ քէնտի խալիֆէլերի թարաֆընտան վատ իտէր քի, ինկիլիզ հիւքիւմէթինին միւսաատէսիյէ վէ հիւքիւմէթէյ միհանէսինտէ վագթ ալ վագթ իթթիխաղ օլունան զարարլարա թէվֆիգ էն, ինկիլիզ թէպասը քէնտիսինին (էմիրին) մէմալիքի տախիլինտէ ասայիշ իւզրէ իճրայի թիճարէթլէ մէշղուլ օլտուգտա, օնլարա պիր նէվ միւմանաաթ իրաս իթմէյէճէք տիր։ (Պ–ՆԷԼԵԼ ԵՍԲԸ)

ՄԻԼԻԹԱԹԻՊ

Գայսերիյէ մուխպիրիմիզտէն ալարգընը մէքթուպ տուր։

15/27 օգոստ. 1879

Գայսերիյէ,

Ք. Ինկիլթերրա թարաֆընտան Գայսերիյէ գօնսօլոլուղունա թաեին օլունմուշ օլան Մր. Բուրը, ժէնէրալ Ուիլսընը տախի պէրապեր պուլունտուղու հարտէ, չէգան այնը իլը կիւնիւ շէհրիմիզէ վերուտ իթմիլէր։ Բումարտան պիր զաթ պուլունտուղու հարտէ միլլէթիմիզին իւչ գրամընտան խայրը գարշըճը իլէ խաթիդալ իտիլտի։ ճանիպի հիւքիւմէթէն տախի պիր դաչ զապթիյէ սէվգ օլունմուշ իտի։

Թապիպիթը մասլահաթ իդթիզասընտան օլաճագը իւզրէ, իբի կիւն սօնրա ժէնէրալը միշարիէյէ մագարրը մէմուրլէթի օլան Սիվազ ճանիպինէ ազիմէթ էյլէյիպ, Մր. Բուրը պուրատտա գալմըշ տըր։ Վէ նասըլ քի սայիր մահալլէրտէ, պուրատտա տախի ճէօմասաթըմզընն էքսէրիսի սատտիլանէ տիրլիւ տիրլիւ զիյումէրէ զահիպ օլմուշլար վէ պիր խայրը իճրաաթը մատտէէ ինթիզար վէ իմմանտամ պուլունմուշլար իսէ տէ, շու զիյումի վէ ինթիզար, վէ եա իմանտան վատի օլտուղու գօնսօլոսը մուամիլէյինին քէնտի տէվլէթի մէնաֆիինի հիմայէէ վէ պուրայարճա մալի մանի թիթասընա անճագ մէմուր օլտուղու շիմտի անլաշըլմըշ տըր։

Գօնսօլոսը մուամիլէյի շիմտիյէ գատար կէօրիւլտիյիւ իւզրէ, սապահան ագշամընն ալթընը գատտատ տօղուզընտա գատտար, եաղը իլէ մէշղուլ օլուպ, սատտատ տօղուզտան ան իբլիյէ գատտար տտ պաղէն էսգիսիվար վէ պաղէն բիյատտ օլտուղու հալտէ չէհրինն էթրաֆի մահալլերինի քէշիթ ու կիւզար իլէ տտղարընը վէ սայիր մահալլերին խարիթալարընը ճըզըպ վէ ավտէթինտէ պատէթատամ եինէ եաղը իլէ մէշղուլ օլուպ, թապիի մէմլէքէթի վէ հիւքիւմէթի իշլէրինէ մուտտախլէ իթմէյօրտա տա, ֆագաթ, քէնտինէ միւրաճաաթ էտէնէրին իճատտընը իսթիմա վէ գայտը տեֆիթեր էյլէտիյի կիպի, պատէլ հաճէ ճանիպի հիւքիւմէթէ տախի իսիմար եօլլու պաղը իսպարթտա պուլունույօր։

Միւմիլէյհ Մր. Քոբբը տէօրթ այ պուրատտա վէ պիր տէօրթ այտա Ատանատա գալարգտան օղրա, Ատանատա պուլունան քեաֆֆէյի գօնսօլոսը Էնգարեետ եավսատ Սիթամպօլտա պիրլեշէրէք, հէր պիրի քէնտի էտինտիյի մալիմանթը օրթայա գօյուպ, պիր մուզպաթայը ումումի գալէմէ այրզ տէվլէթլերի թարաֆընա թագտիմ իտէճէքլեր իսիշ տէյի մէյտանտա պիր բիվայէթ վար, վէ ֆիլվագը տա իգամէթ էյլէտիյի գօնսոլը տա եալընընը տէօրթ այ իչին իսթիճար էտիչի, բիվայէթի մէզքիւրէնին պիր գըսմընը թատտիգ էտիյօր կիպի իսէ տէ, պու ֆըգրայը չայիա՝գապիլինտէն վէ սըհհէթինի թէէնին իթմէյէրէք իչար իտէրիզ։

Բ. Բէտերի հաճի կարապետ աղանին գամիրի օլմագ ազվայթը եա թէօհմէթի իլէ մահպէտտէ պուլունան Ա–Պոյաճեան Յակոբ աղանին 14–15 այրգ պիր երքէք չօճուղունուն ֆիւճճէթէն վէֆաթ էյլէտիյինի, վէ չօճուղուն նաչընընն մուայեէնէ վէ թէչրիհ իտիլտիյինի մուգատտէմա եաղըպ, նէթիճէսինի տէ պիրտիրմէյի վատ իթմիշ իտիք։

Թապիպլեր թարաֆընտան վէրիլմէսի իգթիզա իտէն բարօրթօ, ագտէմճէ տախի իչար օլունտուղու իւզրէ, պիր գաչ կիւնլեր սիւրիւնճէմէտտէ պլրարալարգտան սօղրա, բաբօրթօյու մէգքիւր վէրիրմիշ, վէ մաալի իսէ սէմմալամէթի միւշահէտտէ օլունմայրգ, «Բէքլէտ» թապիր օլունան իլլէթտէն վէֆաթընա հիւքմ օլունմուշ օլտուղու իչիտիմիշ իսէ տէ, ա թրպպանընն իւճրէթի մուգարրէրէսի օլան 15 ատտա սիմ մէճիտիյէ մէսէլէսինտէն տօղայը մը, նասըլ իսէ, բաբօրթօնուն մալի հալա նէ ըսմէն մէյտանտա չըդմիշ տըր։ Վէ նէ տէ սուրէթի բէսմիյէսի սահիպի մէվթայա վերիմիշ տիր։ Մէզքիւր քէյֆիյէթ վէ բաբօրթօ հագդընտա պէյն էլ էհալի պաղը բիվայէթ թէվաթուր պուլուշ իսէ տէ, պիգ անլէրին զիքրինտէն չիմտիրլիք սարքը նազար էյլէտիք։ (ՅԵԼԴ)

Էտիրնէ մուխպիրիմիզտէն ալարգընը մէքթուպ տըր։

24 Օգոստ. 1879 Էտիրնէ

1.— Կաղէթանընը պիր Նիւսլէսինտէ Լտիրնէտէն մէբսուլ պիր մէքթուպտն խիլասասընը կէօրտիք։ Յահիպի մէքթուպտն պէյանընա կէօրէ, շէհրիմիզ Ռաաշ Նորդ վէքիլի, էհալի թարաֆընտան քէնտի ալէյհինտէ վուգուա կէլէն նիւմայիշլերին էօնիւնիւ պիր խայրը իճրաաթը մատտէէ ինթիզար վէ իմմանտամ պուլունմուշլար իսէ տէ, շու զիյումի վէ ինթիզար, վէ եա իմանտան վատի օլտուղու գօնսօլոսը մուամիլէյինին քէնտի տէվլէթի մէնաֆիինի հիմայէէ վէ պուրայարճա մալի մանի թիթասընա անճագ մէմուր օլտուղու շիմտի անլաշըլմըշ տըր։

Գօնսօլոսը միւմիլէյհ շիմտիյէ գատտար կէօրիւլտիյիւ իւզրէ, սապահան ագշամընն ալթընը գատտատ տօղուզընտա գատտար, եաղը իլէ մէշղուլ օլուպ, սատտատ տօղուզտան ան իբլիյէ գատտար տտ պաղէն էսգիսիվար վէ պաղէն բիյատտ օլտուղու հալտէ չէհրին էթրաֆի մահալլերինի քէշիթ ու կիւզար իլէ տտղարընը վէ սայիր մահալլերին խարիթալարընը ճըզըպ վէ ավտէթինտէ պատէթատամ եինէ եաղը իլէ մէշղուլ օլուպ, թապիի մէմլէքէթի վէ հիւքիւմէթի իշլէրինէ միւտտախլէ իթմէյօրտա տա, ֆագաթ, քէնտինէ միւրաճաաթ էտէնէրին իճատտընը իսթիմա վէ գայտը տեֆիթեր էյլէտիյի կիպի, պատէլ հաճէ ճանիպի հիւքիւմէթէ տախի իսիմար եօլլու պաղը իսպարթտա պուլունույօր։

Միւմիլէյհ Մր. Քոբբը տէօրթ այ պուրատտա վէ պիր տէօրթ այտա Ատանատա գալարգտան օղրա, Ատանատա պուլունան քեաֆֆէյի գօնսօլոսը Էնգարեետ եավսատ Սիթամպօլտա պիրլեշէրէք, հէր պիրի քէնտի էտինտիյի մալիմանթը օրթայա գօյուպ, պիր մուզպաթայը ումումի գալէմէ այրզ տէվլէթլերի թարաֆընա թագտիմ իտէճէքլեր իսիշ տէյի մէյտանտա պիր բիվայէթ վար, վէ ֆիլվագը տա իգամէթ էյլէտիյի գօնսոլը տա եալընընը տէօրթ այ իչին իսթիճար էտիչի, բիվայէթի մէզքիւրէնին պիր գըսմընը թատտիգ էտիյօր կիպի իսէ տէ, պու ֆըգրայը չայիա՝գապիլինտէն վէ սըհհէթինի թէէնին իթմէյէրէք իչար իտէրիզ։

Գ. Բէտերի հաճի կարապետ աղանին գամիրի օլմագ ազվայթը եա թէօհմէթի իլէ մահպէտտէ պուլունան Ա–Պոյաճեան Յակոբ աղանին 14–15 այրգ պիր երքէք չօճուղունուն ֆիւճճէթէն վէֆաթ էյլէտիյինի, վէ չօճուղուն նաչընընն մուայեէնէ վէ թէչրիհ իտիլտիյինի մուգատտէմա եաղըպ, նէթիճէսինի տէ պիրտիրմէյի վատ իթմիշ իտիք։

Թապիպլեր թարաֆընտան վէրիլմէսի իգթիզա իտէն բարօրթօ, ագտէմճէ տախի իչար օլունտուղու իւզրէ, պիր գաչ կիւնլեր սիւրիւնճէմէտտէ պլրարալարգտան սօղրա, բաբօրթօյու մէգքիւր վէրիրմիշ, վէ մաալի իսէ սէմմալամէթի միւշահէտտէ օլունմայրգ, «Բէքլէտ» թապիր օլունան իլլէթտէն վէֆաթընա հիւքմ օլունմուշ օլտուղու իչիտիմիշ իսէ տէ, ա թրպպանընն իւճրէթի մուգարրէրէսի օլան 15 ատտա սիմ մէճիտիյէ մէսէլէսինտէն տօղայը մը, նասըլ իսէ, բաբօրթօնուն մալի հալա նէ ըսմէն մէյտանտա չըդմիշ տըր։ Վէ նէ տէ սուրէթի բէսմիյէսի սահիպի մէվթայա վերիմիշ տիր։ Մէզքիւր քէյֆիյէթ վէ բաբօրթօ հագդընտա պէյն էլ էհալի պաղը բիվայէթ թէվաթուր պուլուշ իսէ տէ, պիգ անլէրին զիքրինտէն չիմտիրլիք սարքը նազար էյլէտիք։ (ՅԵԼԴ)

Էտիրնէ մուխպիրիմիզտէն ալարգընը մէքթուպ տըր։

24 Օգոստ. 1879 Էտիրնէ

1.— Կաղէթանընը պիր Նիւսլէսինտէ Լտիրնէտէն մէբսուլ պիր մէքթուպտն խիլասասընը կէօրտիք։ Յահիպի մէքթուպտն պէյանընա կէօրէ, շէհրիմիզ Ռաաշ Նորդ վէքիլի, էհալի թարաֆընտան քէնտի ալէյհինտէ վուգուա կէլէն նիւմայիշլերին էօնիւնիւ

ալմագ մագսէտինէ մէպնի, Ֆիլիպէյէ կէլմիշ, վէ պուլանընն մէքթէպլի տէ գարանտագ բատտասինտէ խիշ։

Պու մանիմանթընն ասլա վէ գաթան ասլ ու էսասը եօգ տուր։ Մահալլի էրքէք վէ գըզլար մէքթէպլերի տէլիգանլարտան միւրէթթէպ պիր հոգաբարձութիւնընն թահթը նէզարէթը միւթէյագդուզանէսինտէ տէվամ իտէկէլմէքտէ տիր, վէ Առաջնորդ վէքիլի տէ ագրապասընտան պիրինին վէլիմէ ճէմիյէթինտէ հաղը պուլունմագ իւզրէ Ֆիլիպէյէ տավէթ օլունմուշ տուր։

2.— Պուրատտա պուլունան Արշակունեաց նամ մէքթէպ շակիրտանընընն պիր գաչ սընընքիլարը պիր իթթիհատա պիր ընկերութիւն թէշքիլ իթմիշ օլմաղա, մէզքիւր ընկերութիւնընն մագսէտի՝ մէքթէպը մէզքիւրընն թէրազ դընը իչիւն միւթթէլիֆ քիթապլար վէ մէքթէպէ տայիր էշեայի միւգթազիյեի սայիրէ միւպայէա իթմէք վէ ֆուգարա չօճուգլարընն մէքթէպէ միւթէալլիգ իհթիյաճաթընը թէավիյէ էյլէմէքտէն իպարէթի տիր։

Շիրքէթի մէզքիւրէյի թէշքիլ իտէն մումանէյհիմ մէքթէպ չօճուգլարընտա ադիմ պիր չէվգ ու զայրէթ կէնրիւնմէքտէ օլուպ, պունլարընն եէքտիկէրէ մուավէնէթ իթմէք իչիւն չիմտիտէն իթտիքլերի շու թէշքէպպիւսէ պագըլը իսէ, զէմանը շէպապէթլերինտէ տէ միլլէթէ նաֆի թէշքէպպիւսաթը ադիմէյ կիրիշէճէքլերի գավիէն մէմուլ պուլունտուղունտան հագիգաթէն շայանը թէշվիգ տիրլեր։

3.— Էտիրնէ իլէ Ֆիլիպէ միւլէթտաչլարըմըզընն ֆամիլեաճաիլանը վէ տահա տօղրուսու անաիլանը թիւրքճէ օլուպ, շու ույդունսուզլուղուն էօնիւ. ալընմագ իչիւն չիմտիյէ գատտար պիր թէսպիհաղ օլունմամըշ իտի։

Պիր դաչ հաֆթա մուգատտէմ էտիրնէ միլլէթ մէքթէպի շակիրտանընտան 12—13 եաշընտա իբի չօճուգ նասըլսա պիր սէպէպլէ Ֆիլիպէյէ Շկիտուպ, պիր գաչ կիւն օրտտա գալըրլար, վէ պու մուտտէթ՝զարֆընտա եէքտիկէրիյէ էրմէնիճէ գօնուշուրլար։ Ֆիլիպէտէքի տուղրուլու միլլէթտաչլարըմըզ պունու կէօրէրէք, միլլէթբէրվերլիք բուհույլա թէշվիգ օլունուպ, շէհրը մէզքիւր էրմէնի ֆամիլեալարընտա լիսանը միկի նէչը ու թամամ իթմէք իւզրե հեր մատտի վէ մանէվի ֆեատաբարլըգտա պուլունմագ մագսէտիյլէ տերհալ պիր ընկերութիւն թէշքիլ իտէրլեր։

Ֆիլիպէ միլլէթտաչլարըմըզընն պու թէշքէպպիւսիս հատտը զաթինտէ չայանը թահսին վէ մուճիպի մէճմունիյէթ օլմաղա, շիւպհէսիզ հեր միլլէթտաչ տախի պու պապտէ պիր մահզուզիյէթ հիսս իտէր, վէ պիգիմէ պէրապեր մէզքիւր ընկերութիւնա սէպաթ վէ մուվաֆֆագիյէթ թէմէնին իյլեր։

4.— Պիր սէնէտէն պէրու տօքթէօր Յակոբոս Նուրեան շէհրիմիզտէ պուլունուպ, պու զաթ տիրլօմասընը Ամերիգատա քեաբին Ֆիլատէլֆիա շէհրինին պէօյիւք Ցարիւլֆիւնընտան ախզ իթմիշ տիր։

Թապիպի մումանէյհ, թապպէթտէ օլան հաղագաթըյլա պէրապեր վեզայիֆի մէտենիյէթի վէ ինսանիյէթի տէ թանը պիր զաթը մէալի գատտար օլուպ, իճրան սէնատրնտա քէմալը ամթիֆէթ ու ինսանիյէթլէ տավրանմագտա օլմաղա, հեր հանկը պիր հասթայա պագատ, մութլագա պու հասթանպլութիւն էօրիւնտէ թապիպի մումանէյհէ մինեթտար գալը։

Նէ չարէ քի միլլէթիմիզտէ նատիրէն պուլունան պու միսիլլուլեր, զանն իտէրսին չէօրէթլէ.

րինին մահտուտ գալմասընա մահ-քիւմ օլմուշ տրրլար ։ վէ բէք աղ թէշվիգէ նայիլ օլմագտա տրրլար։

Վան մուխպիրիմզէն ալտրղը-մըզ մէքթուպ տրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Վան 1879 օգոստ. 4/16

Յուլիս 28 և օգոստ. 2 օրերը ան-նման հանդէսներով անցան Վանայ մէջ, վան զի այդ երկու օրերուն մէջ մէյմէկ, Եւրոպական հիւսլատոս-ներ եկան Վան, Եւրոպական հիւ-պատոսներ՝ որոց ներկայութիւնք Թուրքիոյ Ասիական գաւառներուն մէջ այնքան կարևորութիւն ունին։ Արդէն բաւական ժամանակ էր որ իմացուած էր թէ Անդլիա և Ռուսիա հիւսլատոսներ նշանակած են Վանայ համար։ Խմացուած ժամանակէն ետք ժողովուրդ կը պատրաստուէր մեծ ընդունելութիւն անել իրենց։ Յուլիս 26ին հեռագիր հասաւ թէ յուլիս 28 ին Վան պիտի մտնէ Ռուսական հիւ-սլատոս Պ. Կամսարական։ Հայեր ի-բար անցնիլ սկսան, կը պահանջէին Առաջնորդարանէն որ չքեղ դիմա-ւորութիւն մը պատրաստէ։ Առաջ-նորդարան կը վարանէր կարծելով թէ կառավարութեան հաճելի չլիներ և չէր մոռցեր թէ Ռուսիոյ պէս բա-րեկամ տէրութեան մը ներկայացու-չին ըլլալիք պատիւը նոյն իսկ կա-ռավարութեան ախորժած բանն էր։ Յուլիս 27ին Հայ էնտաֆներու ահա-գին բազմութիւն մը Առաջնորդա-րան խուժելով պահանջեց որ կամ իրենց պաշտօնէն հրաժարին Առաջ-նորդարանի պաշտօնեայք և կամ ժո-ղովրդեան ցանկութեան համեմատ պատուաւոր դիմաւորութիւն մ'ա-նեն Պ. Կամսարականի որ Արևելեան Քրիստոնէից միչտ պաշտպան եղող Ռուսիոյ մեծ պետութեան ներկայա-ցուցիչ է։ Ժողովրդեան այս պահան-ջին վրայ վճռուեցաւ այլևս պաշտօ-նապէս դիմաւորութիւնը։ Արդէն յուլիս 27ին Երեմեա եպիսկոպոսի եղբայր Արիստակէս վարդապետ, Հայրիկի եղբօր որդի Պ. Խորէն Խրիմ-եան, Վանայ առաջնակարգ դասա-ւորներէն Պ. Տիգրան Ամիրխանեան և Արարատեան ընկերութեան Վաս-պուրականի վարժարանաց փոխ-տե-սուչ Պ. Մարկոս Նաթանեան, Պ. Կամսարական դիմաւորելու համար ճանբայ ելած էին և նոա պատահե-լով Ալիւր գիւղ տարեր էին, ուր Ա-րարատեան ընկերութեան նախակր-թարանի աշակերտք իրենց յատուկ եղող «Կեցցէ Արարատեան ընկերու-թիւն» մակագրով դրօշակ բացած Պ. Կամսարականի ընդ առաջ ելան ազ-գային երգեր երգելով։ Պ. Կամսա-րական որ ազգասէր և կրակոտ մի Հայ է և Պ. Մարկոս Նաթանեանէ ընդարձակ տեղեկութիւններ առած էր թէ Արարատեան ընկերութեան Ալիւրի և թէ միւս գիւղերու վար-ժարանաց և վարժապետանոցի վրայ, սաստիկ ուրախացած որ պատեհու-թիւն ունեցաւ յիշեալ ընկերութեան անդրանիկ վարժարանին հանդիպելու, փութացաւ անմիջապէս այցելութիւն տալ վարժարանին, յորում երբ կը տեսնէր գեղջուկ մանուկներն որ ազգային երգեր կ'երգէին, զմայ-քին վրայ կ'արտասվայէր։ Որպէս ու-րախութիւնը որով կը լցուէր և կը փայփայէր նոցա մանրիկ գլուխներն և կ'ողջագուրէր զիրենք։ Աշակերտ-ներէն Պ. Սարգիս Համբարձումեան մի ուղերձ կարդաց, ուրիշ մէկ քա-նին ալ պատրաստած ուղերձներն ի-րենն ներկայացուցին, զորս առաւ նորա թարգմանէ Պ. Կամսարա-կան աշակերտաց գիրերը նայելէն և մէկ տղայի ալ իր դաս խօսիլ տա-լէն ետք ի նշան իր գոհութեան 1 «Թուղթ Մարկոսի Աղաբէգեան» նուիրեց Ալիւրի վարժարանին և 1 Ռուսական ոսկի ալ իր թարգմանի միջոցաւ Պ. Մարկոս Նաթանեանի յանձնեց իր նախընծայ նուէր Ա-րարատեան ընկերութեան որոյ համ-բաւ վաղուց լսածէր և որոյ վար-ժապետանոցին ներկայ արձակուր-դէն ետք այցելել արդէն խոստացած էր փոխ—տեսուչին նոյն իսկ առա-ջին տեսութեան ժամանակ։

Յուլիս 28 շաբաթ օր էր, Պ. Կամ-սարական մեկնեցաւ Ալիւրէն դէպի քաղաք։ Ճանապարհին հետզհետէ հեծեալ Հայեր ընդ առաջ կուգային։ Քաղաքէն մէկ ժամ դէպ Ալիւր Ա-ւանց գիւղ կայ, անկէ մէկ ժամ ալ հեռու դէպ առաջ որ մի ընդարձա-կածաւալ դաշտաստան է մրջունի նման կը գեղային Հայոց անդին բազմու-թիւն մը որ 3000էն աւելի էին։ զուտ Հայ էին և սահմանադրութեան ժո-ղովրդարձի օր միայն տեսնուածէին մէկտեղ գումարուած։ Շաբաթ օր թէպէտ ամենէն աւելի գործի օրն է Վանայ համար, սակայն չուկան գոց-ուած էր, ճիշդ կիրակի օրուան մը պէս, ամէն մարդ յիշեալ բազմու-թեան մէջն էր։ Ընդհանուր գործա-դուլ մը եղած էր։ Նոյն օր ոչ մի ձեռք կկոց չէր շարժեր, ոչ մի ձեռք կար որ մուրճ ունենար։ Ամէն ար-ուեստաւորներն ալ Ա.անցի յիշեալ բազմութեան մէջն էին։ Անհնար էր գտնել քաղաքի և Այդեստանի թա-ղերուն մէջ ոտն մը որոյ Հայ ան-դամներ ներկայացած չլինէին յիշեալ տեղը։ Այդ ահագին բազմութիւնը Պ. Կամսարականի կրսպասէր։ Ամէն դպրոցի աշակերտներէն 20—30ական հոգի իրենց դասատուներով բազմութեան մէջն էին։ Բոլոր դըպ-րոցներն ալ գոց էին նոյն օր։ Նոյն տեղ էին նաև Արարատեան Ընկ-վարժապետանոցի աշակերտներն (ո-րոց արգէն արձակուրդի ամիսն էր) իրենց կանխաւ առած հրահանգին համեմատ և իրենց փոխ—տեսչին կրսպասէին որ Ալիւրն էր։ Ձիոյ մէկ ընչով հասաւ նա, աշակերտներն մի յարմարաւոր տեղ կայնեցուց որ Պ. Կամսարականի երևնալուն պէս ընդ առաջ ելնեն նոա երգով։ Նոյնպէս պատրաստուեցան նաև Վանայ միւս վարժարանաց աշակերտներն։ Երե-ք մա եպիսկոպոս բոլոր երևելիներով դիմաւորութեան ելած էր։ կառավա-րութիւնն ալ Ալայ Էֆէնդի և հարիւ-բապետ մը իրական էր 20ի չափ հեծ-եալ ոստիկաններով։ Ամենայն ինչ պատրաստ էր, սիրտերը կը տրոփա-յին։ ամէն ոք անհամբեր էր։

Ժամ 3 էր, Պ. Կամսարական ե-րևցաւ շրջապատեալ 500 ձիաւորնե-րէ որք ընդ առաջ գնացած էին շատ աւելի հեռուն։ Դա ռուսական ձիւնափայլ շղագնտով և ոսկեծալի շքանշաններով կարդարուած և մի-ջակալի սատիճան ունեցող առոյգ ծի-ծաղադէմ և ազնիւ երիտասարդ մ'էր։ Ներկայ բազմութիւնը զիրար կը կո-խոտէր զայն տեսնալու տենչանօք։ Նա երբ տեսաւ այնքան բազմութիւն Հայոց որ իր ներկայութեամբ կու-բախանային, ինքն ևս մեծ հրճուանք կզգար։ Երբ բուն իսկ Ա.անց գիւ-ղին մօտիկցաւ, և ահա հինգ վայր-կեան իրարմէ հեռու դպրոցա-կան աշակերտներն երգեր երգեցին ըստ իրենց կարգին և զինքը ողջու-նեցին։ Բազմաթիւ Հայ և Թուրք կանայք ալ այդ ամբոխին մէջէն ձեռ-քեր բարձրացուցած ադերսագիրներ ներկայացուցին իրեն զորս առաւ նորա թարգման էֆ։ Ա.անցի մէջ յատուկ պատշգամի մը մէջ հանդիստ առնել տուին Պ. Կամսարականի, ուր խումբ մը տղայք երգեր կերգէին և բազմաթիւ անձինք կը մրցէին ի-րարու հետ ուղերձ կարդալու հա-մար։ Սակայն երեքի միայն թոյլատ-րուեցաւ։ 1. Պ. Խրշն Խրիմեանի որ կարդաց Վանայ բոլոր ընկերու-թեանց կողմանէ։ 2. Պ. Գէորգ Նա-թանեանի որոյ կարդացածը Վանայ բոլոր հասարակութեան կողմէն էր։ 3. Պ. Մկրտիչ Թէրլէմէզեանի որ Ա-րարատեան ընկ. վարժապետանոցի աշակերտ է և որ կարդաց Արարատ-եան Ամանուց կողմանէ, յորում այս միաք կը յայտնէր թէ «Արարատեան սաները մասնաւորապէս շատ աւելի ուրախ են Պ. Կամսարականի գա-լըստեան վրայ, զի ոչ միայն ռուսա-կան հիւպատոսութեամբ սիրելի է, այլ և այնու զի կը նկատենք զինքը կասեր, ներկայացուցիչ նաև ռուսա-հպատակ այն ազնիւ Հայոց, որք մեր բարերար Արարատեան ընկեր-ութեան օժանդակած են այնչափ, որոյ շնորհիւ մեր լեզուն մեր բերնին մէջ թոթովիլ կարողացած է» ելնե, յետոյ մի Ռուսերէն ուղերձ ալ Պ. Մաղաք Պուզեան կարդաց որ Ռուսաստան կեցած է երկար տաեն։

Այս արարողութենէն ետք մեկ-նեցաւ Պ. Կամսարական դէպ ի քա-ղաք, 3000 Հայեր նորա շրջապատն առած կերթային։ ամենքն ալ զը-ուարթ էին։ Արև խոտ տաք էր, փոշին բարձրացած մի մառախուղ կազմուած էր, որոյ մէջ Պ. Կամսա-րական իր նժոյգ ձիով որ նոյնպէս սպիտակ էր, ամենուն աչաց միակ առարկան էր։ ժամ 7 անցած էր, երբ Պ. Կամսարական կառավարու-թենէն իրեն համար պատրաստուած ատուն տարանն իջաւ։ ժողովուրդ-ն մեծ մասը մինչև այդտեղ իր-են ընկերացած էր։ Նոյն իրիկուն Առաջնորդարանի մէջ փառաւոր ե-րեկոյթ մը տուեցաւ իրեն։ հետևե-ալ օրը այցելութիւններ ընդունեց, միւս օրն իր թարգմանն խրկելով այցելութիւնները փոխարինեց։ Եր-րորդ օրն կուսակալն ներկայանա-լով իր վկայական պաշտօնագիրներն նոա մատոյց։ կուսակալն մեծ պատ-ւով ընդունեց զինքը։

Ցիշեալ հանդէսին նման հանդէս մ'ալ օգոստ. 2ին տեղի ունեցաւ, զի այն օր ալ Անգղիական փոխ-հիւ-պատոսն Գիլլիթն եկաւ։ Ղևոնդ վարդապետ Փիրզալիմեան և Պ. Պ. Խաչատուր Սաֆրաստեան և Պետրոս Գափամաճեան ասոր դիմաւորութեան խրկուած էին։ Սա կրկար Բաղէշի կողմէն, մինչ Պ. Կամսարական հա-կառակ կողմէ, Սրճէչէն եկաւ, Ընդունելութեան արարողութիւններն ճիշդ միևնոյնն էին սա տարբերու-թեամբ որ ասոր դիմաւորութեան եկող ժողովուրդը առաջինէն նուազ էր և ինքն Անգղիական լինելով անգ-ղիական սառնութիւն ունէր։ Կա-ռավարութենէն իրեն համար պատ-րաստուած ապարանը չ'իջաւ սա, այլ ուղղակի առաջնորդարան եկաւ։ ուր երկու ուղերձներ կարդացուե-ցան Ֆրանսերէն լեզուով, Հայերէն չգիտեր նա։ ուղերձներէն մին Պ. Տիգրան Ամիրճանեան կարդաց, միւսն ալ դարձեալ Արարատեան ընկ. վար-ժապետանոցի աշակերտաց կողմէն նախասացեալ Պ. Մ. Թէրլէմէզեան կարդաց։ երկուքին ալ ոտքի ելնելով պատասխանեց փոխ-հիւպատոսն Ֆը-բանսերէն լեզուով։ Վերջնոյն բաւ-թէ «Ենորհակալութիւնս յայտնեցէք Արարատեան ամանուց, և խմացուցէք որ պիտի այցելեմ ձեր վարժապե-տանոցին, որոյ արդիւնաւոր լինելն, ձեր վրայ իսկ կը տեսնեմ։» Առաջ-նորդարանի բակը բազմաթիւ ժո-ղովուրդ խանուած էր, որ կը պա-չէր ծափահարելով «Կեցցէ Անգղիա, կեցցէ Վիկթորիա Վէհ. Թագուհի»։ Այսպիսի կեցցէ լն ծափահարութիւն կը լինէր Ռուսիոյ Զարին համար Ա-ւանցի մէջ Պ. Կամսարականի իջած տունը։ Այս առաջին անգամն էր որ օտար վեհապետներու համար ծա-փահարութիւն և կեցցէ աղաղակ-ներ տեղի կունենային Վանայ մէջ։

Այժմ նկատելի կետ մը կայ, զոր չեմ ուզեր անդիշատակ թողուլ։ Թէ Կամսարականի և թէ Անգղիական փոխ-հիւպատոսի դիմաւորութեան գնացող այնքան անագին բազմու-թեան մէջ ամենեւին ոչ մէկ Թուրք չէր գտնուէր։ Այլ ընդհակառակն Թիւրքեր սաստիկ խոցուած են հիւ-պատոսաց գայստեան վրայ և սոս-կալի հայհոյութիւններ կ'անեն։ Կը տեսնէք թէ Թիւրքեր ինչ սատիճան հաւատարիմ են իրենց մոլեռանդա-կան աւանդութեանց։ Ամենուրեղ չեն մոռցեր թէ Ռուսիա և Անգ-ղիա բարեկամ են մեր տէրութեան, հետևապէս անվայել բան է այդպի-սի յուրտ վարմունք ցոյց տալ նոցա ներկայացուցիչներուն։ Իսկ Գիւր-զէն այս մէկ չարաթի մէջ բազմա-թիւ չարիք գործեցին որ փորձեն թէ ինչ գորութիւն ունին հիւպատոս-ներն։

ՍՄԲԱՏ

ՄԻԽԹԷՖԷՐՐԻԳԱ

Աֆրիդատաքի սէյահաթլարը իլէ չէօհրէթ պուլմուշ օլան Մ. Սթանլէյ թարաֆընտան վուգու-պուլան պիր թէքլիֆ իւղերինէ, Մանչէսթերտէ պուլունան թիճ-ճարլար մէրքէզը Աֆրիդատա պիր շլմինարֆէր ինչասընա գարար վէրմիշչէր վէ լիւզում կէօրիւլ-տիւքճէ թէզեիա օլունմադ իւզ-րէ, շիմտիլիք 2 միլեոն 500 պէն լիրա սերմայէլի պիր չիրքէթ թէչքիլ էյլէմիշլէր տիր։

Աթինա կաղէթալարընընը պէ-յանընա կէօրէ, Եունան գըրալը Էլրօքայա իսէճէյի սէյահաթը չիմտիլիք թէէկիր ութմիշ վէ պա-զը կաղէթալար տախի մէզքիւր սէյահաթտան քիւլլիյէն սարֆը նազար օլունտուղունու պէյան իսէյօր։

Սուրէթը սահիհէտէ խապէր վերիլմիյինէ կէօրէ, բրէնս Լօպա-նօֆըն եէրինէ միճէտտէտէն Տէր-սատէթ Ռուս սէֆարէթինէ թա-եին օլունան Աթինա՝սէֆիրի Մ. Սապուրօֆ Լիվատիայա կիտիպ, Ռուսիա իմպէրաթօրընընը իշպու նիյմէթ ու իլթիֆաթընտան արզը թէչէքքիւր ութմէք իւզրէ անգա-ռիպ Աթինատան հարէքէթ իսէ-ճէք տիր։

Մ. Սապուրօֆ, հիւքիւմատը մէթպուբնատն թալիմաթը լսը-մէյի ալարգտան սօնրա, Աթի-նայա ավտէթ իսէրէք, քէնտի վէտանամէլէրինի գրալ ժորժ հազրէթլէրինէ թագտիմ իսէճէք վէ պատէհու Սթամպօլա կէլէրէք մէմուրիյէթինէ միւպաշէրէթ կ-լէեէճէք տիր։

Ութալիա գրալը Հիւմպերթ հազ-րէթլէրինին սըհհէթի միւնթէզ օլտուղունտան, հէքիմէր քէսպը ութգաթ իչիւն մէվնիմի չիթայը Մատերտէ իմրար ութմէսինի թավ-սիյէ ութմիշլէր տիր։ Մալիմ օլ-տուղու վէճհ իլէ գրալը միւշա-րիլէյհ հազրէթլէրինին խասթա-լըզը սատր իլլէթի օլմազա, կէօ-րինիւշտէ պու տէֆա իլլէթը մէզքիւրէ քէսպի չիատէթ ութմիշ տիր։

Էֆրէզլար կաղէթասընտա օ-դունմուշ տուր։

Պէրլինտէն մէվսուդ պիր մէն-պատան ալտրղըմըզ մալիմաթա կէօրէ, Բուսիանընն սոն տագի-գայա գատար Պալգան նիմ ճէ-զիրէսինտէ սուրէթը տայիմէտէ օլարագ իքի օրտու պըրագմագ արզուսունա պուլունուպ, պու պապատէ Ալէմանիա թարաֆընտան մուավէնէթ կէօրէճէյինի զանն ութտիյի հալտէ, Ալէմանիա Բու-սիանընն պու արզուսունա գաթի-էն ճէվապը ըէտտ վիրմէսի իւղ-րինէ Բուսիա տէվլէթի տախի Ա-վաթրիա տաքէրինին Եէնի բաղա-ը իշղալ ութմէսինի մէն ութմէք իշչուն Պէրլին գապինէթօսունա միւրաճաաթ իլլէմիշ իսէ տէ գնու տէֆա տախի ճէվապը ըէտտ ալ-տրզընտան, պու իքի տէվլէթ պէյնինտէ խուսուսէթ մալիմ օ-լան տէրճէճէյէ վարմշ տրը։

Էֆրէզլար կաղէթասընտա ա-թիտէքի մալումաթ կէօրիւլմիշ տիւր։

Սըր Լաեարտ հազրէթլէրի ա-խիրէն հուզուրու Շահանէէ՝ չրգ-տըզընտա, ըսլահաթը տախիլիյէ-յէ տայիր սէօզ աչըլտըզը սըրա-տա, թարաֆը Շահանէտէն «ութ-բայը ըսլահաթը պիղզաթ ութի-զամ իլլէեօրում. ճէնապը Հագգ-տան իւմիտ իլլէրիմ քի, ազ միւտ-տէթ զարֆընտա տէվլէթը Օսմա-նլիյէնին պիւթիւն տօսթլարընը թէէմին իսէճէք ութբաթը սերի-այը կէօրէճէքսինիզ» պույրուլ-մուշ։

Եունան հարպիյէ նազըրը Մ. Վալթինօս պու տէֆա մէմալիքի Եունանիյէ ասկէրի հիւքիւմէթ-լերինէ պիր թահրիրաթը ումու-միյէ իրսալ իսէրէք, թահրիրա-թը մէզքիւրէտէ ասկէրի սէյհար գօլլարընընն գարիյէլէրտէ քէօյ-լիւլէր ալէյհինտէ ութբա ութտիք-լերի պազը սուի իսթիմալաթ հագգընտա պահս իտուպ նէֆէ-ռաթընն վէ եա զապըթանընն ալ-տրգլարը թալիմաթէ թէվֆիգէն հարէքէթ ութմէտիքլերի հալտէ չէտիտէն թէէտիպ օլունճագ-լարընը պէյան ութմիշ տիր։ Ա-սաքիրի մէրգումէ թարիգի իս-թիգամէթտէն նիւքուլ ութտիկի հալտէ, ասլա ութիզար գապուլ օ-լունմայաճաղը թահրիրաթը մէզ-քիւրէտէ միւսէրրահ տրը։ հիւ-քիմէթ թարաֆընտան կէօսթէ-րիլէն խանէ վէ իգամէթկահ-լարտան պաշգա մահտուլերտէ ի-գամէթ իսէմէյէճէք վէ հիչ պիր էրզագ վէ սայիրէ՝ թէքէալիֆի ասքէրիյէ մնգամընտա ալամայա-ճագլար տրը։ անճագ էկէր ութ-ըէթինի վերիրլեր իսէ, օ վագէթ հէմ ութթէտիքլերի մահալտէ ի-գամէթ իսէրլեր, հէմ տէ ճան-լարը չէքտիյի մէէքիւլաթը ալըպ եէյէպիրլեր։

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ԹԷՐԱՐ ՐՈՒՄԷԼԻ ՃԻՀԷԹԻ

ՖԻԼԻՊԷՆԻՆ ԱԼԸՆՄԱՊԸ

(647 Նոյեմբերան գէլմ)

Օ կիճէ Բուսլար Ֆիլիպէյէ կիր-մէյի հէր նէ գատար մէմուլ ութ-մէտիլէր իսէ տէ, պիր պէօրիւք քիւսթանվլըգա պիր քէրրէ թէճ-ռիպէ ութիլէր վէ պու թէճրի-պէլէրինտէ մուվաֆֆագ օլտու-լար։ զաթէն տէ եըլմըզ օլան տիւշման էօնիւնտէ պու կիպի թէճրիպէլէր էքսէրիյա մուվաֆ-ֆագ էյէթէ նայիլ օլուր։ Ժէնէրալ Կուրգո Գոսթէ քէօյտէ տուրմուշ օլուպ, պիր աղ իսթիրահաթ ութ-մէեէ հազըրլանմագտա իէն, պիր եիւզ պաշը կէլէրէք Մերիճին էօ-թէքի Դէյլըսընա պիր պէօրիւք սիւվարի վասէթասը յա 1500 բի-յատէ նէֆէրի միրուր ութմիշ օլ-տուղունու միւշարիէյհ ժէնէրա-լա խապէր վերտի։

Մերգումէ եիւզ պաշը պու հա-վատիսի վէրտիքտէն սոնրա իլա-վէթէն տէտի։

—Պէկիրլէրիմ բէք եօրկուն, նէֆէրլէրիմ սօուգտան թիթրէ-մէքտէ, էմրինիզ մունթազըրըմ։

—Էմրիմէ՝։ Իշղալ իսթինիզ Ֆի-լիպէյի, ճէվապ վերտի Կուրգօ Նիմ ճիատտի, Նիմ լաթիֆէ։

—Պէօյլէ էմր պույուրո՞ւյօրմու-սունուզ։

—Էվէթ։

—Էմրինիզ իճրա օլունճագ-տը, տէտի եիւզ պաշը վէ աս-քէր ուսուլի իւզրէ սէլամյարագ ժէնէրալը Եանընտան չըգտը կիթտի։ Պիր գաչ տագ իգէ ութ-ղրա մէրգումէ եիւզ պաշը քէնտի պէօլիւկիւյլէ պէրապէր Ֆիլիպէ իւզերինէ տօղրու սիւրթալա եիւ-ըիւյէրէք, գարանլըգ սայէսինտէ Մէրիճի թա չէհրին Եանընտան կէչտի վէ Թիւրքլեր կէօրմէքսի-զին Ֆիլիպէ սօգագլարընա գա-տար կիրտի։ Գարանլըգ պատը-ղընտան պէրու թօր սէսի քէսիլ-միշ իտի։ մէգքիւր սիւվարի պէօ-լիւյիւ սօգագլարտա հիչ պիր Օս-մանլրէա թէսատիֆ ութմէյիպ, Եալընըզ Պուլկար վէ սիլահլան-մըշ էհալի վար իտի։ Ֆիլիպէ նա-նէլէր գաբալը իտի։ Պուրակո նա-մընտա պուլունան մէրգումէ եիւզ պաշը Եունան գօնսօլօսունանթէսա-տիւֆ իտիպ, պու գօնսօլօս տա-խի Բուսլարը կէօրիւնճէ պիր աղ էվվէնէ կիրմէլէրինի ըիճա ութտի։

—Նէ՞ գատարընընը՝ սիւվալ ութտի գօնսօլօս՝ եալընընը գալ-տրգլարընտա։

—Զօգլուղուզ, ճէվապ վերտի եիւզ պաշը Պուրակո։

—Թայը, օնու սօրմայօրում, շիմտի չէհրէ նէ գատար գուվ վէթթինիզ կիրմիշ տիր։

—Զօգ տուր,—պէնիմ թահ-թը գօմանտամտա սէքսէն նէ-ֆէրտէն իպարէթ պիր սիւարի պէօլիւյիւ։

—Էօյլէ իսէ չապուգ կէրի տէօ-նիւնիւզ, հայգըրտը գօնսօլօս գօրգագ պիր թարզա, հէր թա-ռաֆտան գուշաբլըշընընը, պու կիւն պուրատա էն ազը 12000 քիչի վար իտի։ պիր գըսմը վա-գա չէհիրտէն չըգմըշ տըր իսէ տէ, հէնուզ տէմիր եօլ սթասիւ-օնունտա եիւշ պէշ պին քիչի վար տրը։

Լաքին նէ չարէ քի Ֆիլիպէյի իշ-ղալ ութմէք իչիւն էմր վերիլմիշ իտի։ Պուրակո, նէֆէրլէրինի աթլարտան աղաղ։ էնտիրիպ, տէմիր եօլ սթասիօնունա տօղրու կէօթիւրտիւ։ Օ նօգթա իւզերին-ատ պէօյիւք պիր հարէքէթ վար իտի։ պիւթիւն սթասիօն ըշըգ իշինտէ իտի վէ տահա էօթէտէ թարալար իշինտէ օրտու ութէշ-լերի եանմագտա իտի։ Թիւրքլեր ութէշլէրինին էթրաֆընտա պա-զըրըգ չաղրմագտա վէ չօգ բա-թըրաք ութմէքտէ իտիլէր։ Պու-րակո սթասիօնուն եագընընտա պիր հէնտէք վէ հէնտէյին եանընտա տա պիր թօրրագ եը-զընթըսը կէօրիւպ, ասքէրինի օ-րատա տուրտուրթտու վէ Թիւրք-լերին իւզերինէ միւքիւն օյտու-զու մէրթէպէ շէտիտ պիր թիւ-ֆէնք ութէշի եաղընրար ագ ավ-պէլերի չըգտըզը գատար հուրրա՞ պաղըրմալարընը վէ օրտտա տուր-մալարընը էմր ութտի։ Մէգքիւր Բուս տրակոնլարը ութէշ ութմէյէ պաշլայընճա, Թիւրքլեր տէ տէ-րագագ մուղ ապէլէ իտիպ, ֆա-գաթ ալապիլէյինէ նիշան ալ-տրգլարընտան, գուրշունլարը Բուս ասքէրինի թուութմանագտա իտի-լեր։ Սթասիօնու միւտաֆէա իմ-մէք Թիւրքլերին խաթրընա պիլէ կէլմէտի, վէ տէր հալ չէքիլտի։ Միւլաղիմ գօնթ Բէհպինտէր պիր մըգտար տրակոն ասաքիրիյէ մէզ-քիւր թօրլարըն իւզերինէ պիլիճիւ ճիմ մուհաֆըզլարընը գըլըճընա թէէֆ իտէրէք զապթ ութտի։

Իշթէ Ֆիլիպէ չէհրի յունվարընն 15ինճի կիճէսի, պիր պէօրիւք տրակոն սիւվարիսի թարաֆընտան պէօյլէճէ զապթ օլունտու։

Գօնսօլօսլարըն վէ խուսուսէյէ Ֆրանսըզ գօնսօլօս վէքիլինին թէ-էսիրի սայէսինտէ մէզքիւր չէհրի խարապիյէթտէն գուրթարըլմըշ-տի։ Միւմիէյհ գօնսօլօս վէքիլի Թիւրք օրտուսունուն էնտաի բի-ճաթընտա կէչտիկի քէօյլերի վի-թամար Բաղարճըզընը ութէշ-վերտիյինի իշինտէ, Ֆիլիպէյէ տա-էօյլէ պիր շէյ եարար տէյի գօրգ-տուզունտան, Բուսլարըն չէհր-մէզքիւրէ եագլաշարգլարընտա մութասարրըֆ բաշանըն նէզտինի կիթտի։

(Ցեղ-դ)

Սելանիքաէն իսրաճ օլունաճագ ազնամ վէ սըզբը վէ սայիր հայվանաթ ալիրիէրինին Շերա վէ Գօրֆու վէ Լամեասան մասաա պիլճիմէ Եունանիսթան մէմալիքինէ տուխսուլի թահլթը մէմնուլիէթէ ալընմիշ ալընմիշ սաբը։

Իչպու իւչ մէվգիկէ տախիլ օլանաղ տէրիկէր իսկ, տօգուղկիւն գարանթինա պէքլէեճէքլէր տիր։

—

Մէհմէտ ալը Գիւրէ Խաքէնտէրիկէտէն եաղըլըղընա կէօրէ, խըտիվի Մըսրը հաղրէթլէրի քէնտի թախսիսաթլարընը սէնէվի սէքսէն պէն լիրայա թէնգիլ պույուրմուշ տուր։

Վիւքէլայի Մըսրըրկէնին մասաղարը սէնէվի պէն իքի եիւզէր լիրա թային օլունմուշ տուր։

Մ. Վիլսընն մալիյէ նազիրը օլտուղու զէման սէնէվի ալթը պէն լիրա ալմաղտա օլտուղունտան, պու քէրրէ վիւքէլայի Մըսրըրկէ մասաղարընտա իկրա օլունան թէնգիհամ սայէսինտէ խայը թէսարրուֆ հասրլ օլմուշ տուր։ Յիկէր էվլրօբալը մէմուլարը ֆահիշ մասաղարը տախի թէնգիհ օլունմադա իմիշ։

Շէրիֆ բաշանը խաթիֆասը, Մասրը իշին պիր գանունը էսասա բայրախտաը Ղթանգիմ խտուպ, պունան էվլրօբա տէվլէթլէրի թարաֆընտան գապուլ օլունմասընտան նաչէ իմիշ։

—

Եունան գամիսիօնընընը Սիամ պուրտա իհթիմա իհթիմքատ պուրտուղու միւտաէթճէ Յէրասատէթի սէֆարէթի մուամէլաթընը [illegible] ու թէվֆիկէ իհմէք իչիւն մանսուսէն Ղաթիտան կէմիշ օլան Եունան խարիճիկէ նէզարէթի ուրը քեամիլի Մ. Բաղիս ալտընը էմր իւզէրինէ պու տէֆա Ամինայա ավտէթ կյէմիշ տիր։

—

Լիվէճէ եաղտրըմընը վէճհէլ, ինկիլթէրրա սէֆարէթխանէսինին Ամինբ նամ վաբօրը զապրթանը՝ սաղը տգամը Թարապիա բիչկեահընտա սէֆինէի մէգիւրէտ միւքէմմէլ պիր գիյաֆէթ վէ պալ վէրմիշէր, վէ պու պալ սաղահա գատար իմթիհտատ իտուպ, սըր Լէյբրա վէ սայիր սէֆիրլէր վէ միւթէպէրանը էհալի հաղբը պուլունմուշլար տիր։

—

Վէրէ տէյօր քի, ինկիլթէրրա սէֆիրի սըր Լէյբրա հաղրէթլէրի, սէյեահաթը միւասամէմէլերի հաղգընտա իսթիֆասը էսպաղ իտէնլէրէ շէյէ ճէվապ վէրիյօրլար իմիշ։

«Սէյեահաթը աճիրանէմ բօլիթիգա մազսէտինէ միւպթէնի սէյիլ տիր։ Հարէմիմ Գուատը Շերիֆի կէօրմէք իսթէյօր, եվէլկա Եաֆայա, պատէհա Գուատու Շերիֆի կիտէճէկիմ։ Վիճատանա եօսկանուսմ, թէնէզզիւհէ միւհթաճըմ։ իչ հաֆթայա զատար ավտէթ իտէճէյիմ։ Սէյեահաթըմտա բօլիթիգա իլե իշթիրալ իտէճէկիմի ֆարզ իթմէք քեամիլէն էռանը պիր ֆարզ սըր»։

Սաղթանաթը սէնիկէնին Անատօլու հուտուտ գօմսէրի միբալայ Մենէմէտ Շեհաղ պէյ, մայեթը մէվճուտարյա պերաղէր տինքի կէնտ Սամանղուան մահալը մէմուրիյէթինէ ադիմէթ իթմիշ տիր։

—Ստարը ատպզ խալրէատին բաշա հաղրէթլէրինէ պիր գաչ կիտնէէն ատան եանրատա պուլունտուղու մանէֆանէֆ իշիարլամիշ տիր։

—Իսլամիսթան կէօրէ, մէհաքիմի նէզտինդէ [illegible] մէմուրիյէթինէ պունան պէօյէ իւլմատան պիրէր զաֆ թային օլունմասընտա զարար վէրիրմիշ իմիշ։

—Բուսիատաբի Օսմանը եէսիրլերինին մէսարիֆի մէսէլէսինի թէսվիյէ իտէճէք օլան վէ Օսմանլը իլէ Բուս մուրախխասլարընտան միւրեթթէպ պուլունան միւթէլիթ գօմիսիօն ճումատա իրթէսի կիտնիտէն պէրու Պաղը Սէրասքէրիտէ իճրայի միւզաքէրէեէ պաշլամըշ սըր։

—Մուսուլ թարաֆլարը դա իրան հուտուտրնտա իսեան իթմիշ օլան չէյլս Ադատուրահ իլէ ավէնէսինին տարբէի իթատթա կէթիրիմէլերինէ մէմուր օլտուղունու տունքի նիւսխէմիզտէ եազմըշ օլտուղումուզ Ցարը Շուրաի ատքերի բէհսի Սամիհ բաշա հաղրէթլերի, մանէթինտէ ֆէրիգ բէճէպ բաշա հաղրէթլերիյէ երքանը հարպ միրալայը ճէվատ պէյ վէ զաթը չահանէ եավէրլերինտէն Պահրի պէյ պուլունտուղու հալտէ, պու կիւն Գրապզոն թարիգիյէ վէ Իսմայիլ վաբօրընա բաքիպէն Յէրասատէթտէն մահալը մէմուրիյէթինէ հարէքէթ իտէճէկի իշտիրմիշ տիր։

Պու վաբօրա պիր թապուր տա բէսիֆ ատքերի մէմլէքէթլերինէ կէօնտէրիլէճէքմիշ։

—Թէլէկրաֆ վէ բօսթա մէմուրլարընտան Վիթալիս վէ Լօմէր էֆէնտիլէր տիւն սապահ Ֆիլիպէյ միմէթվէճճիհէն պուրատան հարէքէթ իթմիշլեր տիր։ Մումանիլյհիմանընն մէմուրիյէթի, էյալէթին բօսթա վէ թէլէկրաֆ իշլերինին թանգիմի իչիւն, Ռումելիի Շարգի հիւքիմէթի իլէ միւզաքերէ իթմէք իմիշ։

—Դասթամունի ինկիլիզ գօնսօլօսլըղընա թային օլունան զաթ՝ ինկիլիզ սեֆարէթի թարաֆընտան ալտըրը էմր մուճիպինճէ, Ադատաղարտաքի Զէրքէզլեր մէսէլէսինի պիթիթահղըդ պու տէֆա բարօրթօսունու Սըր Լէյբրա հաղրէթլերինէ իրսալ իթմիշ տիր։

Մէգքիւր բարօրթօսա, Ադատաղար էհալիի միւթէլիֆէսի իշթիքեաէրինին սահիհ վէ ոտղրու օլտուղու պէյան օլունմուշ սըր։

Իշիտիրակինէ կէօրէ Ադատաղար գայմագամընին ազլի իլէ, Սիւլէյման բաշազատէ ճէվատ պէյին նասպը մուգաբրեր իմիշ։

—Եունան գամիսիօնունուն սինդիր տէօրանէնի [illegible] հապգընտա հիչ պիր մանիֆատ ալընմամըշ իսէ տէ, Ֆոր ռէֆոֆ կազէթասը, պու իթթիհամատա Օսմանլը գամիսէրլերի։ Եունան գամիսէրլերինին ատն պէեանտամէրինէ ճէվապէն, մուֆասսալ պիր լայիհա վէրէճէք օլտուգլարընը տիւնքի նիւսխէսինտէ եազմըշ սըր։

—Թիֆլիս չէհպէտարխանէսի գանչէլերի Գրիգոր էֆ. Պարիամ ճիհէթի թահտիտի հուտուտա գամիսիօնունա պաշ քեաթիպ թաեին օլունմուշ տուր։

—Պու կիւն Յէրասատէթէ վիսուլի մէյհուզ օլան Շարգի Ռումելի ֆէնէ ատքերի գամանտանը սապզ Վիթալիս բաշանընը, էյալէթը մէզքուրե ահվալի հագգընտա վէ իթրա օլունան թահրիքաթը խաֆիյէյի միւլիր Պաղը Ալիյէ մուֆասսալ պիր լայիհա թաղտիմ իտէճէյինի պիր Օսմանլը կապէթասը խապէր վէրիյօր։

—Էլան Թէրսանէտէ սէրասքէթը թամիր օլան Սո-ԼՈՆԷՆԷ նամ վաբօրը Հիւմայունէն մէսարիֆի թամիրկէսի 65000 լիրա թաքմին օլունտուղու կիպի, մէգքիւր սէֆիրինէնին իչի բէք մանիֆատամ սուրէթէ թէղրեին օլունմազտա վէ համիմմարը սապալար պուլունմադտա իմիշ։

Պու վաբօրընն Ռուսիա իմբէրաթօրընա հէմիյէ վերիլէճէկի տաախի սէօյլէնիյօր։

—Թիֆճարատէն Մ. Գամարա, Օսմանը Պանգասը ալէյհինտէ իգամէ իթթիկի տավատան տօլայը հաբէմիր թարաֆընտան վերիլէն իլմին պաղը թէֆէրրուաթընը վէ խուսուսիյէ քէնտիսինէ վերիլէճէք ֆայիվին մնգտարընը պէյէնմէիկինտէն, թիճարէթ մահքեմէսինէ իսթինաֆ իթմիշ, վէ պու իսթինաֆ պիրինճի մահքեմէտէ եազընտա բույուրէթ օլունաճագմըշ։

—Յէրասատէթ սու եօլճու պաշլըը պու կիւնլերտէ սու պէնտերինի մուայէնէ իտերէք, Պէկիրատաքի ալթը պէնտատէն պէշի պօշ վէ պիրինտէտէ աղ սու վար իմիշ։

ԻԼԱՆԱԹ

ԳԱԼԻԶԱՑԻ ՖՐՕՆՏԻՆԱ

ԳԱՐՍԻԼ Տ'ԷՍԱՆՆՍ ՖԷՊՐԻՖԻՒ

Սընդայ գիւրը հապ

Պու մուալիճէ սըթմայա գարշը բէք ալա պիր իլան օլուպ, սօլֆաթաոտան չօգ էյի վէ մուէսսիր տիր վէ մէյհուր հէքիմիէր թարաֆընտան թավսիյէ օլունմադտա սըր։ Ղալաթա վէ Սթամպօլուն պէօյիւք էճզահանէլերինէ միւրաճաաթ օլունմասը։ 30



ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ ՎԱԲՕՐԼԱՐ ՆԸՆ

ՎԱԳԹԸ ՀԱՐԷԲԷԹԼԷՐԻ

Իրաղ 1879 ԹՎԻՆ Ադրիատիքա ճանգը բաղ իրթիսի կէնտէրտէն իրթիպարէն

—

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

ԵԼՎՄԻՅԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Ադատան սապահլարը էեսբէրտէ

Սբ. Տէ.
11 30 Պ. Ադատան Հէյպէլի, Գէնալը (*)
12 Պ. Ադատան, Հէյպէլի, Պուրկազ, Գէնալը
12 30 Բէնտիքտէն Գարթալ, Պ. Ադատա, Հէյպէլի,
12 30 Մալթէբէ, Պօսթանճը, Մօտտա
2 15 Պ. Ադատան, Հէյպէլի, Պուրկազ, Գէնալը, (Բազար իրթէսի 2 30տա)
7 15 Բէնտիքտէն Գարթալ, Պ. Ադատա, Հէյպէլի, Պուրկազ, Գէնալը, Գատրքէոյ (3 Պ. Ադ.)

Բէսբէրտէն Ադալար հանդէրնէ

Սբ. Տէ.
1 Տօզրու Պ. Ադատա (*)
2 30 Գատրքէօյ, Գէնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ադատա, Գարթալ, Բէնտիք
3 45 Գէնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ադատա,
9 45 Մօտտա, Պօսթանճը, Մալթէբէ,
10 Հէյպէլի, Պ. Ադատա, Գարթալ, Բէնտիք
10 45 Գէնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ադատա

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Ադալարտան Բէսբէրտէ

Սբ. Տէ.
11 30 Պ. Ադատա, Հէյպէլի
11 45 Բէնտիքտէն Գարթալ, Պ. Ադատա, Հէյպէլի, Պուրկազ, Գէնալը
12 30 Մալթէբէ, Պօսթանճը, Մօտտա
7 30 Պ. Ադատան Հէյպէլի, Պուրկազ, Գէնալը
8 Բէնտիքտէն Գարթալ, Պ. Ադատա, Հէյպէլի, Պուրկազ, Գէնալը, Գատրքէօյ (8 30 Պ. Ադատան)

Բէսբէրտէն Ադալար

Սբ. Տէ.
1 30 Գատրքէօյ, Գէնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ադատա, Գարթալ, Բէնտիք

(*) Իշպու սէֆէրլէր եալընը բազար իրթէսի կիւնլերի իճրա օլունմադ սըր։

2 30 Գէնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ադատա
10 — Գէնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ադատա, Գարթալ, Բէնտիք
10 — Մօտտա, Պօսթանճը, Մալթէբէ
11 30 Հէյպէլի, Պ. Ադատա

ԳԱՏԸԲԷՕԳ ԹԱՐԻԳԻ

ԵԼՎՄԻՅԷ ՍԷՖԷՐԼԷՐ		ԲԱԶԱՐ ՍԷՖԷՐԼԷՐԻ	
Բէսբէրտէն Սբ. Տէ.	Գարը Սբ. Տէ.	Բէսբէրտէն Սբ. Տէ.	Գարը Սբ. Տէ.
11 30	11 30	12	12
12 15	12 15	1	1
1	1	2	2
1 45	1 45	3	3
2 30	2 30	4	4
3 15	3 15	5	5
4 15	4 15	6	6
5 30	5 30	9	9
8	8	10	10
3 40	3 40	11	11
9 20	9 20	12	12
10	10		
10 40	10 40		
11 20	11 20		
12	11 45		

Լիւսուսմ թապիրտէ պաղը սէֆերլէր Հայտար բաշայա օղրայանաղ։

ՀԱՑՏԱՐ ԲԱՇԻ ԹԱՐԻԳԻ

Իրաղ շըմնդբէրի ֆարբրլարընա գէրբէստրէ

ԵԼՎՄԻՅԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Հայտար բաշտան

Սբ. Տէ.	Գարը Նօ.
1 15 Գարթար իչին	1
4 15 Գարթար իչին	3
9 Ղայրը միւթէսարֆ	
11 20 Գարթար իչին	5

Ճանանա վէ բաղր Կէնէրէ Ֆինէր Պահճէ ֆարբրլարընա դէրբէստրէ

Սբ. Տէ.	Գարը Նօ.
4 50 Ֆէնէր Պահչէսէն ավտէթ	7
8 45 Ֆէնէր Պահչէսէն ավտէթ	9
11 45 Եալընըզ բազար կիւնլերի	12

Բէսբէրտէն

Սբ. Տէ.	Գարը Նօ.
12 40 Գարթար իչին	2
2 Ղայրը միւթէսարֆ	
7 40 Գարթար իչին	4
10 50 Գարթար իչին	6

Ճանանա վէ բաղր Կէնէրէ Ֆինէր Պահճէ ֆարբրլարընա դէրբէստրէ

2 45 Ֆէնէր Պահչէյէ հարէքէթ	8
8 15 Ֆէնէր Պահչէյէ հարէքէթ	
9 15 Եալընըզ բազար կիւնլերի	14

ԱՑԻՍԹԷՖԱՆՕՍ ԹԱՐԻԳԻ

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻՆՏԷՆ ՄԱԱՏՍ.

Այէրէֆանօսան Բէսբէրտէ

Սբ. Տէ.
11 45 Այիսթէֆանօսան Մաքրիքէօյ, Սամաթիա, Գումգաբու

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Սբ. Տէ. Սապահ
11 30 Գումգաբու, Սամաթիա, Մաքրիքէօյ, Այիսթէֆանօս

Սբ. Տէ. Ադշամ
9 Ֆլորեատան Այիսթէֆանօս, Մաքրիքէօյ, Սամաթիա, Գումգաբու

Բէսբէրտէն Այէրէֆանօս

Սբ. Տէ.
10 30 Այիսթէֆանօսան Մաքրիքէօյ, Սամաթիա, Գումգաբու

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Սբ. Տէ. Սապահ
2 Գումգաբու, Սամաթիա, Մաքրիքէօյ, Այիսթէֆանօս, Ֆլորեատ

Սբ. Տէ. Ադշամ
11 Սամաթիա, Մաքրիքէօյ, Այիսթէֆանօս

—

ԻԽԹԱՐԱԹ

Բէսբէր'ւ վէ իսկէյէ մէմուրլերի այնէն պիսկէթի արաբ պիսկէթ եէրինէ բարա ախպ լյէմէլերի քիւլիւէն մէմուս տրը։ միւթէճարլերի պէր մուճիպի թարմամ չէտտէն մէսուլ տրը, պլինէն տալյ՝ փաբօրա բաքիպ օլան զէմթ հէնկեամը բահտ պիսկէթլերինի ախպ իթմէլերի միւթէրճա տրը։ Իչպու իսթարէ մուֆտաղատ իթմէյուպ տէ իսկէյէ էյզընլաճագ էնտատ պիսկէթ ալընմամագ օլունուրխէ, պիլա խթիանա պիրինճի մէվզը եօճուսու ատտ օլունուպ, եազընը թարաֆընտան պիրինճի մէվզրէճ մախսուս օլան պիսկէթի վերիլէճէկի իլան օլունուր։

Պիչամարը քէօրիւէն սաաթ 10։45տէ ատտարա վէ սաաթ 10 45 վէ 11 20 վէ 12տէ Գատրքէօյիւնէ հարաքէթ իտէն փաբօրարա ճիւրմիւ պէօյիւք վէ եօճուլարը իպան իտէր տէրէճէտ օլան եւբ վէ էշեա գապուլ օլունմայաճագ տրը։



ԳԵՐԻՆԵՐԻՆ ԳԱԼԻՔ ՄԱՏԵՂԵԼԻ ԲԱՅՍԻ, ՕԼԱՆ

ԲՈԹԱԼԱՆ ԵՒ ԹՈՒՄԲԱՆԵՐԸ

ԻՆԿԻԼԻԶ ԳՈՒՄԲԱՆԵՐԸ

MORGAN'S PATENT

BATTERSEA WORKS, LONDRES

ANGLETERRE BREVET MORGAN'S

MORGAN'S PATENT PLUMBAGO CRUCIBLE COMPANY BATTERSEA WORKS LONDON TRADE MARK.

Եարանցի գրանցեալ ապրանքի պիտակ Մորգան (Գրէֆ Մորգան) Բօքսայտ պիրինճի արնէք կիւմիւշ մէտալիա դ ատանմիշլար տր, Լօնտրատա 1862 տէ, Տէպրէնտէ 1863 տէ, Դուբլէ-Զէլանտա 1863 տէ, Մարսէլատա 1872 տէ, Օբտրիատա 1863 տէ, Բարիզտէ 1867 տէ, Հավրատա 1868 տէ, Ամսթրդամատա 1869 տ., Վիեննատա դ ատանմիշ Բարիզտէ 1878 տէ։

Եարանցի գրանցեալ ապրանքի պիտակ Մորգան (Գրէֆ Մորգան) Բօքսայտ պիրինճի արնէք կիւմիւշ մէտալիա դ ատանմիշլար տր, Լօնտրատա 1862 տէ, Տէպրէնտէ 1863 տէ, Դուբլէ-Զէլանտա 1863 տէ, Մարսէլատա 1872 տէ, Օբտրիատա 1863 տէ, Բարիզտէ 1867 տէ, Հավրատա 1868 տէ, Ամսթրդամատա 1869 տ., Վիեննատա դ ատանմիշ Բարիզտէ 1878 տէ։

Օ ԼԻՕՆ Տ'ՕՐ

Գ Ա Լ Ա Թ Ա

ԹԻՒՆԷԼԻՆ ԻԹԹԻՍԱԼԻՆՏԷ

ԼԷՆԻՆ ՃԱՄԻ ՍՕԳԱՂԸՆՏԱ Ն՝ 8

Մէգքիւր մաղազատա էրքէք իչիւն Բարիզին վէ Լօնտրանէն սօն մնասընտան օլարադ հազը բուպալար ֆիրուխթի օլունուր։ 40

Ֆ. ԿՐՈՒՆՊԱՎՆ Է ԳՕՄԲ.

ՖԷՆՆԸ ՍԲԼԱՂԱՐԻ ՏՕԲԹՕՐՈՒ

Մ. ԱՄԱԼՈՒՄԻ

Բահարէքէ էլէ-Ֆիրինգ օրանան հապզարը

Ամալուսինին բահաթլըգ իչիւն օլան հապզարը բէք ֆայտէլի օլուպ, ինգլզպաղ վէ սրթմայա, մնայասրլա գաաֆը միտէյ, վէ համիլէ գաարնլարը ինգլզպաղը սէֆէք նաֆի տիր։

Պու հապզար գալաթատա գարա քէօյտէ Թրամվայ մէրքէզի գարշրսընտա 32 նիւմէրօտա Սիւրնի Ամալուսինին էճզախանէսինտէ պուլունուր։

Քէվա Սթամպօլտա Լէնի ճամիտէ Շէմշիյէճիլեր սօգաղընտա 51 նիւմէրօտա Քիւչիւքեան պիրատերլերին մաղազասընտա, Պաղչէ գաբուսսընտա 13 նիւմէրօտա Մ. Վիչէն Գասապեան էճզախանէսինտէ, վէ Սուլթան Ամմէտտէ տօղրու եօլտա Ֆիրուզ աղա ճամիսի գարշրսընտա 110 նիւմէրօլու Այայիսի Սէմա էճզախանէսինտէ, վէ քեաֆֆէի մէրքէզ էճզախանէլերինտէ պուլունմադտատրը։ 27

Սահիպի իմթիյազ

ԱՆՏՕՆ ՍԱԳԱԼԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՆԸ

Լօնտրա, 10 Սեպտ.

Ինկիլ. էհամը Ինկ. Լիր.	97-13/16
Օսմ. էհամը աչըլար	11-1/4
» » գաբանար	11-1/8
Իսթիգրազ 65	14-1/8
» 69	13-
» 71	54-3/4
» 72	21-1/2
» 73	12-1/8
Օսմանը պանդաղը	9-3/4
Մըսրը տույտ. մուֆթա հրտէ	45-3/4
» իմթիյազը	71-5/8
Ռուսիա իսթիգրազը	87-1/2
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	-

—

Փարիզ, 10 Սեպտ.

Ֆրանս. էհ. 3 % ֆր.	85-85
» » 5 գրօնսուզ	117-65
Օսմ. էհամը աչըլար	11-25
» » գաբանար	11-27 1/2
Իսթիգրազ 65 ֆր.	-
» 69	61-25
» 73	59-
Մըսրը ֆօնտ. մուֆթա հրտէ	229-37 1/2
Գրէտի Լիոնէ	762-50
Օսմանը պանդաղը	497-50
Ռումելի չըմէնտրֆէրի	44-50
Իսթալիա էհամը	79-55
Գամպիօ Լօնտրա 3 այ վատէ	25-35

—

Վիեննա, 10 Սեպտ.

Ֆէրօ	ֆիորին
Ռումելի չըմէնտրֆէրի	-

ԱԼԱԶԱԹ ՊՕՐՍԱՆԸ

Էսն. ում. տիւն ազ. զար.	12- 5
Գու սապահ այրլար	12- 6
Իսթիգ. 63 (Մուֆթօն) 6 % ֆ.	-
» 65 » 6 % ֆ.	66-
» 69 (Բինար) 6	64-
» 72 (Պօն տիւ Թրէզօր)	21-
» 73 6 % ֆ.	60-
Ռումելի չըմէնտրֆէր 3	42-75
Ագէճ ֆայիզի %	9-
Ըրբօր Ղրշ	00-
Հավալէսիզ »	37-1/2

—

ՊԱՆԳԱ ԱԳՕՍՏՈՍԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	4-
Սամապօլ պանդաղը	5-32
Օսիէթէ ժէնէրալ	4- 3
Թրամվայ	3-90

—

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշտան	Ղշ.	Ֆր
Գէյազ մէճիտիյէ ֆարզը		106-18
Մէթալիք	»	117-10
Մէչիլիք	»	118-20
Պազրը	»	550-
Գայմէ	»	845-
Ինկիլիզ լիրասը		109-22
Ֆրանսըզ ալթունու		87-12
Փոլ		90-
Գրիմից ալթունու		51-10
Գարպօն դայմէսի		8-74